ՆՈՒՄԷՐՈ 1672 — 1883 ՄԱՐՏ 10 ԲԷՆՋԵՆԳԻՀ — ԱԼԹԸՆՋԸ ՄԷՆԷ

ԹԷՐՋԻՄԱՆԸ ԷՖԷՐԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՎ ՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԸՐ

ԱԳՈՆԷ ԳԻՆԸԱԼԱՐԸ

Մէջիտիկէ 20 դրուշան

ՍԹԱՄՊՈԼ ԻԶԻՒՆ

Գիր սէնէլիք . . . . . 180 դրշ.
Ալթը այլըգ . . . . . 90 »
Իւշ այլըգ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԷԹԻ ԻԶԻՒՆ

Բոլոր իւր իրսալ օլունանագլար իշիւն

Գիր սէնէլիք . . . . . 220 դրշ.
Ալթը այլըգ . . . . . 110 »

30 ԲԱՐԱ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԱԼԱՐԸ

Պէհէր սաթրը իշիւն

1 վէ 2 վէ ճինմի սահիֆէյէ . . 6 դրշ.
Գիւնմիւ սահիֆէյէ . . . . 2 »
ԻՍԹԱՆԲՈՒԼ · Պանգա, Շիրքէթ վէ ու�մուրը սարրաֆիկէյէ պիտ իլանաթ.
2 վէ ճիւնմիւ սահիֆէյէրէ . . 6 դրշ.
Գիւնմիւ սահիֆէյէ . . . . 4 »
Զիյատէ միւտէթի իշիւն իլանաթա այրը բապարլըգ օլուր։
Մէվսիմը նաֆիսյա տայիր պէնալէր սէնմանէն գապուլ օլունաճագ վէ սէրմայէնլիյան էվրագ իտատէ օլունմամաճագ տիր։

30 ԲԱՐԱ

Իտարէխանէսի, հէյէթը թահրիրիյէսի վէ մաթպասը, Սիրմսպոլտա Պապը Ալի ճատէսինդէ նումէրո 20 խանէսէ պիր։ — Կոդիթանը ումարը իտարէ վէ թահրիրիյէսինէ տարի [illegible] հէվատա հագիգանտա Միւսիրի կապէթա Տիդրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունմամաղը կիսի, քէսիֆիէլի մէքէմէթիլիգին տամի անրն նամնա կէնտէրիլմէսի իգթիսա [illegible]

ԿԻՒՆԷԼԻԹԻ ՀԱՎԱՏԻՆ

Թիճարէթ ահնամէսիյէ օնա մէրպութ կէօմրիւք թարիֆասը հագիգանտա Բուսիա սէֆարէթի իլէ Պապը Ալի պէյնինէ մուվաֆագաթ հասրլ օլունմայա գալտար, կէօմրիւք իտիրալ օլունան Բուս էմթասարնտան մարտ 1/13էն իթիբարէն գըյմէթը մուխամինէնէրինէ նէսպէթլէ բէսմ ալաղ իմէյէ պաշլամըշ տըր։ Յու շարթա քի, պու իքի տէվլէթ պէյնինէ կէօմրիւք թարիֆասը գաթիէն ագտ օլունտըգտա, էկէր ֆազլա պիր մէպլաղ ալնմըշ իսէ ասկապնա իատէ օլունաճագ տըր։ Իյպու մուվագգաթ սուրէթը թէվֆիյէ թիճարան թարաֆընան տախի գապուլ օլունմուշ օլմազլա, պու պապատէ հիչ պիր միշքիլմա թէսաուիֆ օլունմայըրմը։

Պինապէրին պունտան տօլայը Պապը Ալի իլէ Բուսիա սէֆարէթի պէյնինէ զուհուրա կէլէն իխթիլաֆա թէվֆիյէրէ գիյր օլմուշ նազարը ալա պագըլապիլիր։

—

Խարիճիյէ նէզարէթի՝ պու քէրրէ Ալէմանիա սէֆարէթինէ տախի պիր թահրիրատ իրսալ իտէրէք, միւտէթի միւնգազիյէ օլմագ իւզրէ օլան թիճարէթ ահնամէսինին թատիրի իշիւն միւզաքէրէ իթմէյէ տավէթ իլէմիշ տիր։

Բէսմ Տամիա Նիզամնամէի ճէտիրնի թէտգիգ իթմէք իւզրէ էվվէլքի կիւն միւխթէլիֆ սէֆարէթլէրին պաշ թէրճէմանլարը իթաքիա սէֆարէթխանէսինէ ագար իճթիմա իթմիշլէր տիր։ Նէօրիւնիւշտ Նիզամնամէի մ. զքիրը պաղը ահքամը ուհուա վէ իմթիյազաթը մէվճուտ յէ (գարիթիւլասիոն) մուվաֆիգ կէօրիւլմէմիշ տիր։ Պինապէրին մէզքիր նօգթալար հագիգանտա իճրան միւզաքէրէ իթմէք իւզրէ մուամիլէյհիմ՝ թէրճիմանլար էօնիւմիւզտէ քի ճումլա իրթէսի կիւնիւ եէնիտէն ագտը իճթիմա իտէճէքլէր տիր։

Կիրիտէն ալնան սօն խապէրլէրէ կէօրէ, ճէզիրէի մէզքիրէ տէ վալի միւայէթ Ֆօթիատէս բաշա հազրէթլէրինին եէրինէ տիկէր պիր զամանը նապը հագիգանտա միւզաքէրէյէ իպթիտար օլունմուշ տըր։ Կիրիտ միթէհամիյիզանը պու թէշէպպիսէ մուխալիֆէթի կէօսթէրտիքլէրինտէն, Ֆօթիատէս բաշանըն մէմուրիյէթինին թէճատտ օլունմասը միհնթէմլի կէօրիւնմէէօր։ մամաֆիհի բաշի միւշարիլէյհին իսմի նամզէտ ճէտտէլինտէ գիրը ու գայտ օլունաճագ տըր։ Մալիմ օլտըղը վէճհէյ վալի միւշարիյէյհին միւտէթը մէմուրիյէթի կէլէճէք մայիս իպթիտասընտա ինգըզա իտէճէք տիր։

—

Վ.-էն կազէթասը՝ իլք պահարտա ճէզայիրտէ պիր իսեան վուգուլը մէլհուզ օլտուղընը վէ պունուն իշիւն շիմտիտէն Ֆրանսըզ ասքէրլէրինին պաղը մուհիմմ նօգթալարը թութմայա գալգըշտրգալարընը ճէզայիրտէն ալնան խապէրլէրէ իսթինատէն պէյան, վէ էկէր պու գըյամ էհէմմիյէթ քէպ իտէր իսէ Թունուսա տախի սիրայէթ իթմէսի միհթէմիլ օլտըղընը իւլավէ իտէյօր։

—

Գուլիարիսթան հիւքիմ-թինին՝ Բուսճուգտան վարնայա միամթէտ օլան շրմինտրֆէրի միւպայէա իթմէք իւզրէ Լօնտրա իլէ միզաքէրատա կիրիշտիկի, վէ խաթթը մէզքիւրը Յօֆիայա վէ օլտան Զիյթօվիյէ գատար թէմնիտ իթմէք նիյէթինտէ օլտըղը, վէ պու թէրթիպաթը Բուսիանը ասքէրի բլանլարընտան պիրի իտուկի բիվայէթ օլունույօր։

—

Պապը Ալի՝ Մ. Գօլասա իւշ այ հիւքմի օլան մուվագգաթ պիր ֆէրման իթա իտէրէք, իրմիտէն Պաղտատա միմթէտ օլաճագվէ 15 միլեօն ինկիլիզ լիրասը մասարիֆլէ մէյտանա կէլէճէք օլան շրմէնարֆէրին ինչասը իշիւն պագը սէրմայէտարան պուրսպիլմէք իւզրէ մուամիլէյհ Մ. Գօլասը Ֆրանսայա կէօնտէրմիշ տիր։

—

Թիմթիան ռէժիսի հագիգանտա Աւսթրիա իլէ սէվիլէթը Օսմանիյէ պէյնինտէ մէվճուտ օլան իխթիլաֆքէն իթիբարա միւպտէտլի օլտըղընը պունտան ագտէմ եապմըշ իսիք։

Պու իթիլաֆ սթիտէքի Լասա իւզէրինէ հարբ օլմուշ տըր։

Աւսթրիա ռէժիմինին պէրվէճհը սապպգ խուսուսի տէպպօյլարը պագը գալտագ տըր։ անճագ մէգրիբ տէպպօյլար չիմտիյէ գատար օլտրղր վէճհէյէ կէօմրիւք մէմուրիյէթինին թահթը նէզարէթինէ պուլունաճագ եէրէտ Օսմանը ռէժիմ իտարէսի մէմուրիյինինին նէզարէթի թահթինտա պուլունաճագլար տըր։ Տիկէր թարաֆտան Աւսթրիա ռէժիմ մէմուրիյինի՝ մէգրիբ ռէժիմ հագիգանտա վէրիլէն իսթիլաֆլարը սուտ իսթիմալ իթմէյէճէքլէրինի, եանի քէնտի հիսապլարընա օլարագ թիւթիւն սաթմաճագլարընը գաթիէն թէճհիւտ իտէճէքլէր տիր։

Պու պապատէ (էկէր չիմտիյէ գատար օլմուշ իսէ) Աւսթրիա սէֆիրի պարօն տը Գալիս իլէ Պանգը Օսմանի միւտիրէրինտէն օլապ Ռէժիմ շիրքէթը միամագէսի վէքիլի պուլունան Մ. Տրվօ պէյնինտէ պիր մուգավէլէնամէ իմզալանաճագ տըր։

ՌԷՍՄԻ

ԲԻՕՃԱՆԳՕ ՔԵԱՂԸՏԼԱՐԸ

Բիյանգօ քեաղըտլարընդն մահզուրատա սապիմ օլանլարընտան 100տէ 10 բէսմ արնարագ թէտավիլինէ բուխսաթ վէրիլմէք իշիւն ասհապընդն Թիճարէթ նէզարէթինէ միւրաճաաթ իթմէյէրի հագիգանտա մէճլիսը մախսուս փիքէրլաճա սէպգ իտէն գաբարընն սիֆէրտի էճնէպիյէ թէպլիգ օլունմասը իւզէրինէ, Ալէմանիա վէ Աւսթրիա սէֆարէթլէրինտէն ճէվապէն վարիտ օլան թագրիր իւլէ Պապը Ալի հուգուգ միշվիրիյինին պու խուսուսա տախի օլան միթալանամէսի սուբէթլէրի խարիճյէ նէզարէթը ճէվրիլէսինտէն մէպուս իլի գրթա թէկգբերէ իւլէ պէրապէր Շուրտի Տէվլէթէ լէտել հէվալէ, օլ պապատէ Թանզիմատ տարէսինտէն թանզիմ վէ թարաֆը սամի Սատրէթ բէնահիտէն պա թէգբերէ թէվտի պույրուլան մագպաթատա գարարը մէզքիր՝ զիքը օլունան բիյանգօ քեաղըտլարընդն մէնէլերինտէ զապթաճա տըգգաթը քեամիլէ իճրա օլունմամասընտան տօլայը ախզը բէսմ սըրասընտա մուգիրրինի զարարընդլարընտան թէֆիրդ վէ մէն իթմէք միւլահազասընտան իլերի կէլմիշ իսէ տէ, պունլարընը քիւլլէն թէտավիւլտէն մէնի՝ տէվլէթ վէ մէմլէքէթճէ տահա խայրլը օլաճագը ճիհէթլէ, էվվէլքի միւսատէ գարարընդն փէսխի իլէ էճնէպի բիյանգօլարը էվրագընդն պիլա իսթիխնա մէմալիքը Օսմանիյէտէ թէտավիւլինդն պէր մուճիքը գանուն մէն օլունտուղը իլան գըլընմասը, վէ խարիճյէ նէզարէթը ճէլիլէսինտէն սէֆարէթլէրէ պէյան գըլընարագ պու մէմնուլյէթ խիլաֆընտա սաթրլըղը կէօրիւլէն էվրագընդն զապթ օլունաճաղընդն, վէ սաթանլար գանունէն ճէզա կէօրէճէյինին տախի իլանա իլավէսի, վէ գարարը մէշրուհընդն իճրաաթընտա ասլա միւսամհա օլընմամագ իշիւն Զապթիյէ նէզարէթինէ թէպլիղաթը գաթիյէ իճրաը իլէ պէրապէր, Ամիյէ վէ Թիճարէթ նէզարէթ վէ Շէհր էմանէթինէ վէ վիլայէթլէրէ թէպլիղը քէյֆիյէթ օլընմասընա գարար վերիլմիշ կէսմէրինէ, վէ պու պապատէ սէֆարէթլէրէ մարիմատ իթմասը խարիճյէ նէզարէթը ճէլիլէսինէ պիտարիրմիշ օլտըղը թէգբերէի սամիյէի մէղբիրտիյի սէրտէյան խարիճյէ նէզարէթը մուամիլէ մէրքէզիյան Մ. Գօլասը Ֆրանսայա կէօնտէրմիշ տիր։

—

Թիմթիան ռէժիսի հագիգանտա Աւսթրիա իլէ սէվիլէթը Օսմանիյէ պէյնինտէ մէվճուտ օլան իխթիլաֆքէն իթիբարա միւպտէտլի օլտըղընը պունտան ագտէմ եապմըշ իսիք։

Պու իթիլաֆ սթիտէքի Լասա իւզէրինէ հարբ օլմուշ տըր։

Աւսթրիա ռէժիսինին պէրվէճհը սապպգ խուսուսի տէպպօյլարը պագը գալտագ տըր։ անճագ մէգրիբ տէպպօյլար չիմտիյէ գատար օլտրղր վէճհէյէ կէօմրիւք մէմուրիյէթինին թահթը նէզարէթինէ պուլունաճագ եէրէտ Օսմանը ռէժիսի իտարէսի մէմուրիյինինին նէզարէթի թահթինտա պուլունաճագլար տըր։ Տիկէր թարաֆտան Աւսթրիա ռէժիմ մէմուրիյինի՝ մէգրիբ ռէժիմ հագիգանտա վէրիլէն իսթիլաֆլարը սուտ իսթիմալ իթմէյէճէքլէրինի, եանի քէնտի հիսապլարընա օլարագ թիւթիւն սաթմաճագլարընը գաթիէն թէճհիւտ իտէճէքլէր տիր։

Պու պապատէ (էկէր չիմտիյէ գատար օլմուշ իսէ) Աւսթրիա սէֆիրի պարօն տը Գալիս իլէ Պանգը Օսմանի միւտիրէրինտէն օլապ Ռէժիմ շիրքէթը միամագէսի վէքիլի պուլունան Մ. Տրվօ պէյնինտէ պիր մուգավէլէնամէ իմզալանաճագ տըր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ամանա Հավաս գոռբոնդոսը Բոլոֆէնտան հրատարակեալ Բեղլէյ օլունան Շրեվէրոֆէտ տէր։

Լօնտրա 21 մարտ

Մէճլիսը մէպուսանա խարիճյէ միսմիէչարը լօրտ Ֆիցմօրիս պիր սիւալ ճէվապէն տէմիշ տիր քի, հիւքիմէթ՝ Ֆրանսա իլէ Մատակագար պէյնինտէ պիր իթիլաֆ հուսուլէ կէլմիրմէք իւզրէ սարֆը զայրէթ իթմէքտէ տէվամ իտէճէք տիր։

Մէճլիսը մէպուսան՝ իճթիմաը-նը մարտ 29ա գատար թէէլիր իթմիկի կիսի, լօրտլար մէճլիսի տէ՝ ապրիլ 3է գատար թէէլիրը իճթիմա իլէճէմիշ տիր։

Գահիրէ 21 մարտ

Տէվլէան իսէն պիր չայիսյա կէօրէ, Լօրտ Տֆրիրն՝ կէլէճէք մայիս այընտա Մրսրտան Հարքէթ իտէճէք տիր։

Ամիանա 21 մարտ

Մէճլիսը մէպուսան՝ միթէվէֆֆա Մ. Գուսմանտուրսընը տուլ ղէվճէսի իլէ գըզը իշիւն թախսատ գապուլ իթմիշ տիր։

Գրաշ, գրաշիցա վէ բրէնդէր տիւն կ-լ-ոնէր նամ Ֆրանսըզ սէֆիրէի հարպկէսինտէ գահվալը իթմիշլէր տիր։

Տիւգ տը Շարթր պու. կիւն պուրսյա միւվասէլէթ իթմիշտիր։

Խամիլիա 21 մարտ

Մարտ 11տէն 21է գատար Սիէրլէյ գանարլնտան 109 սէֆինէ միւրուր իտէրէք, 2,030,000 ֆրանգ հասըլաթը միւրուրկէ վագը օլմուշ տըր։

Ամանս Բրիթէր նամ ընէրֆ-ֆ շէրէրէնդ Տէրոոտէր ոճէնիէսի գոռնանա Մ. Լինկէնդը Բոբֆէտան հարգոոնդը Բեղլէյ օլունան Ընէլէրոֆէտը տէր։

Պերլին 20 մարտ

Բէթերսպուրկտան ալնան խապէրլէրէ կէօրէ, տախիլիյէ նէզարէթինին պու օն սէնէ հիսապթը բույէթ օլընմայա պաշլամըշ տըր։

Սուբէթը մէվսուգէստէ բիվայէթ օլընտըղընա կէօրէ, հալա մըգտարը մայիսմ օլմայան իխթիլասաթտա պիր չօղ զէվաթ գիմէսալ իմիշ։

Լօնտրա 20 մարտ

Լօրտ Տիֆրին մայիսին 10ընճը կիւնիւ Տէրսաատէթ թարիղլէ ինկիլիզերրայա կէլէճէք տիր։

Սիր Գոլվին վէ Պուլթոն էմլարը միրկէյ մէսալիհինի թէսվիյէ վէ պիր եէնի խիթիդ բաղ ագա իյէմ՝ ք իւզրէ Լվրօթայա միթէվէճճիհէն Գահիրէտէն հարէքէթ իյէմիշլէր տիր։

Պերլին 21 մարտ

Բաբա հազրէթլէրի՝ քէնտի էֆքարը ու նէյսթանա ճանլը մանա վէրիլմիշ օլտըղընը վէ մուալագ օլան ըէհալիյին մէսէլէսինին սուբէթը տօսթանէտտ հալլ ու թէս վիյէսինէ միւսահա պուլունտրղընը իմիէրաթօր կէյսմ հազրէթլէրինէ թէպլիղ իթմէքինի Բոմա Ալէման սէֆիրինէ պէյան իթմիշ տիր։

Զանն օլընտրղնա կէօրէ, հարպկիյէ նէզարէթինէ մէնսուպ պաղը ժէնէրալլար՝ խաթիֆալարընը վէրէճէքլէր տիր։

Բուսիա իմբէրաթօրը՝ թաճ թագընա բէսմի էնսարնտա Մոսգուտտա 100,000 ասքէրէ բէսմը կէչիտ իճրա իմիտրէճէք տիր։ Իչպու բէսմ իճրա օլընտրգտան սօնրա պիլճիւմէ ասքէրէ զիյաֆէթ քէչիտ օլունաճագ տըր։

Բրէնս տը կալն Պէրլինտէ իդամէթի էանասընտա վուգու պուլան թէվասսութը իւզրինէ, Ալէմանիա հիւքիմէթի՝ Շլէզվիկտէ պուլունան Ցանիմարգալարընը ու Ալէման օրտուսընա ասքէր վէրմէյէրի վէ էահսօտ մէմքէքը մէզքիրէ յի թէրք իթմէյէրի հագիգանտա գարարկիր օլան միւտէթը մէօհլէթի թէմտիտ իթմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Տիւնքի կիւն Բամբրիգխանէտէ կրօն. վէ քաղ. ժողովլար այրը այրը իճթիմա իթմաքտէն մէ քէնտիլէրինէ մանատա ամէլէրէ մէշղուլ օլտուգտան սօնրա, սաաթ 8տէ Բամբրիգ Ամին. Տ. Տ. Ներսէս Սրբազան հայրէթլէրինին նախագահութիւնը թահթինտա խուն ժողով ինիգատ իթմիշ, վէ պաշլըճա Պէյօղլու թաղ. խորհուրդընն պիր լայէհարնը նազարը տիրգգաթա ալմըշ տըր։

Մէգքիւր լայէհայը Պէյօղլու թաղ. խորհուրդընն Ղանանպէտ նտրեան Էֆէնտի իլէ Եսայեան Էֆէնտի խաղն ժողովա թագտիմ իթմիշլէր տիր։

Պու լայէհատա մէգքիւր թաղ. խորհուրդ՝ շէրարիմը միւնթազամէ իլէ պիր խիթիգրաղ ագա իթմէյէ, վէ պու ագչէ վասէթասը-յա Ալագաղարը վէ քիլիսէնին պիր չօգ վագթատան պէրու վէրանէ դամլըշ օլան տիկէր արասարընտա եէնի պինալար եարարագ իյրատարը արթըրմաղա էմր ու միւսաատէ թալէպ իթմէքտիր։

Խուն ժողով՝ պու լայէհայը գատէթէն պիրգ ատգու, լայէմ կէլէն գարարը սէրիան մէգքիւր թաղ. խորհուրդա կէօնտէրմէյէ սէզ վէրմիշ, վէ քէնտիսի խայրճէ թէտգիգ վէ միւզաքէրէ իթմիքտէն սօնրա Ցնտեա. խորհուրդա իրսալ էլլէմիշ տիր։

Խուն ժողով՝ պու վէ տիկէր պաղը մէսէլէլէր միւզաքէրէ վէ թէսվիյէ իթմիքտէն սօնրա, սաաթ 10 տա տաղըմշը տըր։

—

Տիւն իճթիմա իտէն կրօն. ժողով պաղը ուֆագ թէճիլ մէսէլէլէր թէսվիյէ իթմիքտէն մատա պիր գայ տա միհիմմ գարարլար վէրմիշ տիր։

Շէհրլի քի, քիլիսէլէրտէ այնլէր բէյ տէր բէյ պիր թարգտա իճրաը օլունմամագա պաշլատրընտան, տիւնքի կրօն. ժողով՝ ալինէլէրին պիր թարգտա իճրաը իշիւն վագթը դա միւթէշէքքիլ պիր դօմիսիօն թարաֆընան թանզիմ օլունան վէ շիմտիյէ գատար իճրասը գագ պիր բարօթ պիր քէրրէ տահա կէսդիրիպ քէնտի միւթալէաթ ու միւլահազասը-յա պէրապէր կրօն. ժողովա թագտիմ իթմէյէ մէմուր պիր դօմիսիօն թէշքիլ իթմիշտիր։

Իչպու դօմիսիոնը ճէտտէտ սթիտէքի բուհանիլէր տագ թային օլունմուշլար տըր։

Մատթէոս Եպսկ. Իզմիրլեան Յովհաննէս վարդպ. Փափազեան Սահակ քահ. Տ. Սարգսեան խորէն քահ. Փէհլիվանեան։

Կրօն. ժողով՝ մէգքիւր դօմիսիոնըն կէթիրէճէկի բաբօրթ օլը թատրգ իթմիքտէն սօնրա թագ իթմիրէրէք միլլէթին պիլճիւմէք բուհանիլէրինէ թէվկի ու իրսալ իտէճէք տիր։

—

Տիւնքի Քաղ. ժողով տախի՝ Միլլէթ մէճլիսը ումումիսինին քէնտիսինէ հէվալէ իթմիկի Մնակեան վէրէսէսի մէսէլէսիյէ բաքթախէրն պաղը սէմիլէրինէ վէ թաչրատա պաղը մահալլէրէ միւթէալլիգ պիր չօգ մէսէլէլէրի միւզաքէրէ իթմիքտէն սօնրա լայէմ կէլէն գարարլարը վէրմիշ տիր։

—

Տիւնքի կիւն Ցնտեա. խորհուրդ տախի աղտը իճթիմա իտէրէք, պաղը միւզաքէրէ վէ գարարլարտա պուլունմուշ տըր։

Մէգքիւր խորհուրդ՝ Գարակէօմրիւյին սիսրէն ինթիհապ իտիլմիշ օլան իբի մուվագգաթ թաղական ապալարընդն տախի իսթիֆա իթմիքլէրինի վէ շու հալտէքիմէնին թաղապալարընդը գապուլ իթմէք նիյէթինտէ պուլունմատրգարընը նազարը տրգգաթա ալարագ, եէնի պիր թաղական ապալարընդն ինթիխապընա տէկին մէգքիւր քիլիսէնին ումուրը մանիսէնի քէնտի թահթը նէզարէթինէ ալմազը միւնասիպ կէօրմիշ, վէ պու պապատէ քաղ. ժողովին մուվաֆագաթընը իսթիհսալ իտէրէք, բաթրիրգխանէ մէմուրիյինինէն խաճատուրեան կարապետ վէ Բլատեան Սէրգուհ էֆէնտիլէրէ թալիմաթը լազգմէ յի իթա իթմիշ տիր։

Քէզալիք մէգքիւր Ցնտ. խորհուրդ վարչութիւնընն մուվաֆագգաթ բյամ տէրհալ 110 լիրալըգ պիր իսթիգրազ ագա իթմէյէ, վէ պիր իսլամտան սաթրն արսանընն պէտէլինի թէսվիյէ իյլէմէյէ գարար վերմիշ տիր։

—

Ս. Էջմիածին Սինոդընտան վուրուա իտէն գուբանլար՝ տիւնքի Ցնտ. խորհուրդ մարիֆէթիյլէ Միսգալ Ընկերութիւնա թէսլիմ օլունմուշ տըր։

—

Պէյօղլու Թաղ. խորհուրդը թարաֆընան խաուն ժողովա արզ օլունաղընը՝ վէ մէգքիւր ժողովտան ատ Ցնտ. խորհուրդա հէվալէ իտիլտիկին պատատ եազըղըմըզ լայիհա տիւնքի Ցնտ. խորհուրդտա նազարը տրգգաթա ալընարագ, օրատա տա գատէթէն գապուլ օլունտրգտան սօնրա, թէֆէրրուաթընը թէտգիգ ու թէֆթիշի կէլէճէք իճթիմաե թատրգ օլունմուշ տըր։

—

Պէյօղլու Թաղ. խորհուրդը թարաֆընան թանզիմ իտիլէն վէ կրօն. ժողով թարաֆընան գապուլ օլունան վէքատէթ, վէքաթ վէ իպտիվաճա տարը նէվուսալ իլմուխապէր սուբէթի՝ Ցնտ. խորհուրդ թարաֆընան տախի նազարը տրգգաթա ալընարագ գապուլ օլունմուշ, վէ հէր Թաղ. խորհուրդլար պիր խայլի մէգտար կէօնտէրիլմէք իւզրէ մէգքիւր իլմուխապէր սուբէթինին թարաղնա գարար վերիլմիշ տիր։

—

Մաէլմէճունէյէ իշիթտիկիմիզէ կէօրէ, Սոպէլոց Մասնաժողով Շատախ աֆէմէզտէկեանը-նա 50 լիրա իանէ թախսիս իթմիշ տիր։

Քէզալիք Տախիլիյէ նազարը Լոհէմ բաշա հազրէթլէրի՝ աֆէթզտէկեանը մուամիլէյհիմ էկսիրսն իանէ վէ մուավէնէթ իթմէսինի վան վիլիսինէ էմր իթմիշ տիր։

—

Իշիթտիյիմիզէ կէօրէ, Բաթրիգխանէ թարաֆընան Մանկունի վահրամ Սրբազանը սանտրգալարը մուայնէյ յէ կիտէն զէվաթ՝ մէգքիւր սանտրգալարտա Ս. Էջմիածնէ միհթալիգ պիր չէյ պուլմայըգ, անճագ բուհանիի մուամիլէյհէ սիտ էլպիսէ վէ տիկէր պաղը ուֆագ թէճիք էշեա վէ պիր տէ կիսմիշ թաս պուլմուշլար տըր։

—

Մաէրմէճունէյէ իշիթտիկիմիզէ կէօրէ, Իսան Շահը հազրէթլէրի՝ քաղ. ժողով ադասընտան վէ Միլլէթ մէճլիսը ումումիսի մէպուսանընտան Տօգթօր Ալիվազեան էֆէնտիյէ Շեր ու խուրշիտ նիշանընդն տէօրտունճիւ բրիթպէսինի իմա իլէ յէրէք, Տօգթօրը մուամիլէյհին 10 սէնէտէն պէրու իրան սէֆարէթի խաթխանէսինէ կյֆա իթտիկի խրտէմաթը ֆէտա քերարանէսինէ միւքեաֆաթ իթմիշ տիր։

ԻԽԹԱՐ

Պու կիւնտէն իթիպարէն Ալթընը տարէի պէլէտիյէ մէյտանընտան Շիշիյէ գատար իլէճէք օլան Թրամվայ շիրքէթինին թարիֆասը իլանը սօն սահիֆէյէ տէրճ օլունմուշ օլտուղընը պէնեան իտէրիգ։

ԵՐՈՒՍԱՂԷՄ ՏՈՒՑՈՒՆԱԹԸ

(Տէնէէ Նէսթէրվարն գէլմ)

Թագաւորը վէ գանձանակաւոր տօլաչԹըրարագ, վէ գարու գարու կէղիպ բարա Թօրլայարագ, պիր իչ վիճաւտէ կէԹիրիլմէսի կիւնլէրինին կէչմիշ օլտուղունու անլամագ իչին, պիր Երուսաղէմ տուեունը Թէավիյէսի վասրԹաղնա տախի իհԹիաճ գալմամըշ օլմայը իսի։

ՎագրԹլարը, պէյլի մէմուլ օլունտուղունտան դիատէ տէյիշմիշ օլմալարը տէրխաԹը իսիլմէլի, վէ օնա կէօրէ, սայիր պիր միւնասիպ Թարիգ տուչիւնիլմէլի իսի։

Էլ հասըլ պիլինմէլի իսի քի, շու իչինտէ պուլունտուղումուզ տէվր, ֆիիլիաԹ տէվրի տիր։

Գարչըլըգ պիր մատի մէնֆաաԹ կէօրմէքսիզին բարա վէրէճէք օլան ատէմլէրին մըղտարը բէք ազալմըշ տըր։

Էկէր իչին եօգ իսէ, իսԹէտիյին գատար ղըրլա։ արապանըն կիտէճէյի եօլ, իչԹէ պու գատար տըր։

Ճիմոի տիւնէա, չըմէնտըֆէր տիւնեասը տըր։

Վէ մուԹլու օլ միլէԹէ քի, քէօհնէ արապարատան իւմտինի գաթ իտիպ, վար գուվէԹինի չըմէնտըֆէրլէրէ վէրմէքտէ, վէ օնա կէօրէ եօլ ալմագատ տըր։

Պու չըմէնտըֆէր տէտիյիմիզ տէ, մատտի մուավէնէԹէ գարչըլըգ, մատտի մէնֆաաԹ կէօսԹերմէք Թարիգի տիր։

Հէր հանկը միլէթ, հէր հանկը ճէմիյէԹ, վէ հէր հանկը չիրքէԹ քի, պու Թարիգի իհԹիխաղ իյլէմիշ տիր, օ միլէթ, օ ճէմիյէԹ, վէ օ չիրքէԹ, քէնտի մահէլլի մագատատնա վարը օլտուգտան սոնրա, արգասնա տէօնիւգ, քէօհնէ վէ ամիք Թարիգլէր իլէ եօլա չըգան, վէ եօլտա գալան միլլէթլէր, ճէմիյէԹլէր, վէ չիրքէԹլէր իւզերինէ, Թահգիր նաղարը իլէ օրնատա պիլէ, Թէէսսիֆ նաղարը իլէ պագմագատա տըր։

Երուսաղէմ տիւեունաթը Թէավիյէսի մագսէտի իլէ պիզ տախի քէօհնէ իսանէ արապատը իլէ եօլա չըգըպ օրԹատա գալտըգտան, վէ պիր տէֆա տահա Թարիգիմիզին եանըչըղընը կէօրտիւքտէն սոնրա, չիմոի տախի, պէլքի օնտան գիատէ եանըչ օյան տիկէր պիր Թարիգ իհԹիխաղ իյլէմիյէ մէյեալ կէօրիւնիւեօրուզ։

Պու Թարիգ տախի, ճէպրէն բարա Թօրլամագ Թարիգի տիր։ Պու ճէպրի իսանէ Թարիգինէ, իսԹէը պէտէլԹը ասքէրկյէ զամանը նամանը վէր, իսԹէը պաշգա պիր նամ։

Պիր լուհանի Թէէսիսաթ իչիւն, ճէպրէն ագճէ Թօրլամագ Թարիգինին Թէնսիպինէ ագըլ էրտիրէնլէրտէն տէյիլիզ։

Լէհլիտէն, շու եա պու նամ իլէ, մէճպուրի սուրէԹտէ բարա Թօրլանմասընա, վէրկի պէճԹը վէրիլիր։

Վէ պու տախի իչ մագսէտ իւզերինէ տիր։

1⁰. Մուհաֆազայի ճան իչիւն։

2⁰. Մուհաֆազայի մալ իչիւն։

3⁰. Մուհաֆազայի ըրզ իչիւն։

Սըրֆ բուհանի պիր իտարէնին պօրճընըն Թէավիյէսի իչիւն մէճպուրի պիր վէրկի վէրմէկէ միլէԹին նէ՞ պօրճու վար տըր։

Այլպ տէյիլ եա։ պիզ պու ճիհէԹէ ագըլ էրտիրէմէօրուզ։ վէ էկէր պիզի պու խուսուստա իգնա իտէճէք պիրիսի վար իսէ, տէրիւհտէ իտէճէյի զահմէԹ իչիւն չիմոիտէն քէնտի Թէչէքքիւրմիզի իպրաղ իտէրիզ։

Հաթթա Ազգային տուրք քի մէճպուրի տիր։ մէճպուրի օլարըղ իչիւն Թահսիլի միւչքիւլ օլարըղընտան իհտաս օլունտուղու կիւնտէն պէրու։ անըն խըտմէԹինէ Թասսիս օլունմուշ քեսաթիպլէրին մասչըլարընը պիլէ գարատամամագտա պուլունտուղումուզ մէյտանտա օյտուգճա, մէճպուրի վէրկիլէրտէն պիր ֆիիլի մուհասէնաթ պէքլէմէմիզլէ, նէ՞ տէրեճէյտէք հագգըմըզ պուլունապիր։

Քեսաղտ իւզերինտէ ագճէ բագամըրը տիզմէքիչիւն, պունլար բէք կիւղէլ ԹէրԹիպլէր տիրլեր։

Ֆագաթ քեսաղտ իւզերինտէ բագամըրը տիզմէքլէ, սանտըգտա նագտ ագճէ իսԹիճ իհմէնին արա եէրինտէ, սէօզ իլէ իճրասաթըն արա եէրինտէ պուլունան ֆարդ գատար, մէճբէԹ պիր ֆարդ վար տըր։

Վէ պու գատար սէնէիք Թէճրիւպէմիզտէն սոնրա տախի, հալեա պու ֆարդը Թանրեամամըշ օլաուղումուզ։ էկէր տօղրուսունա սէյլէյճէճ իսէ, պիզի պիր պէօյիւք չէրէֆ սատըլամագ։

Էկէր Թարիգի մէգբիւրլուն սաղլամ պիր քէօշէսի պուլունմուշ օլսաիտի, էվվէլքի Ազգային տուրքըմիզը օլսուն չիմոիյէտէկին պէնտէֆա պիր բաղըԹա Թահսիլնա ալմըշ օլապիլէճէք իսի։

Ֆագաթ հալեա, Ռումումի Մէճլիսիմիզին, վէ Ցնտեսական Խորհուրդումուզուն, պու չէԹին մէսէլէ իլէ բէնչէլէշիպ տուրմագտա վէ անը եէնէմէմէքտէ օլմալարը աչիքեար պիր իսպաթ տէյի՞լ միտը քի, մէճպուրի վէրկի, պիզիմ հալիմիզէ մուվաֆֆիզ պուլունան մայիյէճէ տօզրու Թարիգ տէյիլ տիր։

Նէ՞ իչիւն պաշգա պիր Թարիգ տուչիւնմէյօրուզ։

Ֆագաթ, Երուսաղէմ տույունաթը Թէավիյէսի իչիւն, պէտէլԹը ասքէրկյէ իւզերինէ իչէր ղրուշ տահա զամմ իտիլիպ, պէօյլէ կէօնակէօն մահղուրլարա Թապի պուլունան պիր Թարիգէ, միլլէԹտէն ճէպրէն բարա Թահսիլ օլընմասը Թասավվուրունուն սէօվիպիլէ, հալեա շու չըգմազ եօլտան կերի տէօնմէյէ մէյեալ պուլունմասըղընը իմա իհԹիրյօր։

Էկէր պու Թարիգ, եանի հիւքիմէԹ մարիֆէԹի իլէ շու եա պու նամ Թահրընտա օլարագ միլլէԹտէն ճէպրէն բարա Թօրլամագ Թարիգի, սաղլամ վէ հալիմիզէ մուվաֆֆիզ պիր Թարիգ օլապիլիր իսէ, նէ՞ իչիւն Թրպգը Երուսաղէմ կիպի, Բաթրիարխանէմիզ, մէքթեպլէրիմիզ վէ խասԹախանէլէրիմիզ իչիւն տախի այնի Թարիգի իհԹիխաղ իհմէյօրուզ։

ՄիլլէԹիմիզ կաղէԹարընտան պիրիսի, եալընըզ Լրմէնիլէրին վէրտիգլերի 27ՀԷՐ ՂՐՇ պէտէլԹը ասքէրկյէ իւզերինէ 3Էր ՂՐՇ տահա զամմ օլունտըղընտա, սէնէտէ 11000 լիրա վարիտաթ հասըշ օլաճաղընը պէյան իյլէմէքտէ իսի։

ԻչԹէ պունտան տահա գօլայ նէ՞ Թարիգ օլապիլիր։

ՄիլլէԹին սայիր ԻՀԹիյաճաթը իչիւն տախի, նէ՞ իչիւն չիմոիյէ տէկկին պէօյլէ պիր ալա Թարիգ սիւրու իտիլմէսի։

10-15 սէնէտէն պէրու, Ազգային տուրք իչիւն, Ռումումի մէճլիսիմիզին գալգըպ գալգըպ օԹուրմասընա նէ՞ հաճէԹ վար իսի։

ԻչԹէ պէրիսէ, հալը վէ բէք գօլայ պիր Թարիգ վար իսիշ։

Էկէր միլլէԹտէն ճէպրէն վէրկի Թահսիլ իհմէք, միլլէԹճէ իտարէմիզ Թարիգինէ մուվաֆֆիզ պիր ուսուլ իսէ, պունտան սոնրա, Ռումումի մէճլիսիմիզ, արԹրդ քէնտի զիդրմէյէ վագԹլարընը, մայիյէ մէսէլէսինէ հաբ իհմէքտէն գուրմուլմուշ օրճադ տըր։

Եօգ էկէր մէգբիւրը Թարիգ, եօլսուզ պիր Թարիգ իսէ, հանկը էսասա մէպնի, եալընըզ Երուսաղէմ տույունաթը Թէավիյէսի իչիւն եօյլէ պիր եօլսուզլուղա միւրաճաաթ իտիլմէլի տիր։

Վէ հէմ տէ Երուսաղէմ տույունաթը միլլէԹին պօրճու իսէ, միլլէԹին տահա պաշգա պօրճլարը տախի եօ՞ղ մը տըր։ ծնլարա՞ նէ տէյճէյիլ։

Ցէտիք, եանըչըղ օլմամագ իչիւն, Թէքէրրիրէն տէրիզ։ պիգիմ էֆէնտիմիզ, զէլրէ գատար Երուսաղէմ տույունաթը Թէավիյինէ գարչը կէլմէք տէյիլ։ վէ հաթթա, զիքր օլունան ճէպրի Թարիգլէրին միւնասիպ օլտուղընա պիզի իգնա իտէն պուլունապիլիր իսէ, պիզ Թէքրիր սէօյլէտիրլէրիմիզի կերի ալարդատն պաշգա, ան տարլ բէտտա իհմէքտէ օլտուղումուզ Թարիգին մուվաֆֆաղըյէԹլէ պաշա չըգարըմասը իչիւն, էլիմիզտէն հէր նէքի կէլիր իսէ իճրայէ հաղրըղ։

Ֆագաթ պիզի իգնա իսէճէք քիմսէ պուլունմասընտա, իլէրուսի իչիւն տախի ֆէնա պիր միսալ օլաճագ պիր Թարիգի Թագպհ էյլէմէյէ տէվամ էյլէսալիմիզ կիպի, էօյլէ պիր ֆէնտ էմմարին չիւրիւտիրմէսի իլէ իսէրուսի իչիւն էյի պիր իպրէԹ կէօսԹէրիրմէսինէ տէ պայրէԹ իհմէյէ մէճպուր պուլունաճաղընը։

ՄիլլէԹիմիզին հէր պիր իտարէսի իչիւն, իսանէ Թարիգի կիպի, ճէպրի վէրկի Թարիգի տախի, ֆայիտէսիզ տիր։

Շիմոիյէ տէկին կէօրլունէն Թէճրիւպէլէր, պու ճիհէԹի գաթ պէ գաթ Թատարիգ իհԹիքտէն սոնրա, հալեա ենատ իտիպ Թարիգիմիզի տէյիլ Թիրմէքմիզ, ամիրարար տէվրի եէրինէ իպպա էյլէմիշ օլտուղումուզ Ռահմանագրութիւն տէվրիմիզէ պիր չէրէֆ պայըլամաղ։

Իմոի, հալիմիզէ մուվաֆֆիզ, եէնի վէ տալմ պիր Թարիգ ենԹիխաղ իհմէմիզ լազըմ կէլմէքտէ տիր։

(ՏԻՎ-Դ)

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

—

Հեռանեալ շրջաբերական գրութիւնը Ցնտ. խորհրդոյ կողմանէ պրկուած է առ Թաղ. խորհուրդս Մայրաքաղաքիս։

Անշուշտ ի ձեռին ունիք Ազգային Ժողովոյ կողմէ 1881ին հաստատեալ տրոյ վերջին կանոնագիրն, զոր Ցնտեսական Նախորդ Ցեսչութեան կողմէ յատկապէս պատրաստեալ հրահանգաւ և նոյն տարւոյ օգոստ. 12ին ազգային շրջաբերականաւ մը մայրաքաղաքիս Թաղ. խորհրդոյ յուզարկուելով՝ կրկին պաշտօնագրերով ի գործադրութիւնը յանձնարարուածէր։

Նորընծայ Ցնտեսական խորհուրդը քաջ ըմբռնած լինելով այն օգուտներն՝ որ պիտի վայելեն կեդրոնական և թաղային ընտրեալները նոյն կանոնագրին գործադրութեանն առթիւ, որոյեց յառաջիկայ մայիս 1էն սկսեալ ուղղակի տրոյ գանձումն նոյն կանոնագրին համեմատ կատարել, և այժմէն պէտք եղած հրահանգը տալ այն Թաղ. խորհրդոց, որ ցարդ չեն հաճած գործադրել տրոյ մասին Պատրիարքարանի յանձնարարութիւններն, որ մեծ դժուարութիւն մը չունենալով հանդերձ՝ Թաղական խորհրդոց այս ընթացքը տեղի տուած է տրոյ կանոնագրին գործադրութիւնը տարի մ՚ետ յաձեռնալուն, որով կեդր. մասուկէն ուելի Թաղային մասուկներն ճնատուած եղան։

Այս անգամ՝ Ցնտեսական խորհուրդն լի վստահութեամբ որ Թաղ. խորհուրդներդ պիտի հաճին աշխատութիւն չմնայել նոյն տրոյ գործադրութեան պարագային մէջ, արժան համարեց ներկայ շրջաբերական գրութեամբ հրաւէր կարդալ մայրաքաղաքիս այն Թաղական խորհրդոյ՝ որ տակաւին չեն լրացուցած ազգահամարի պարտաստութեան գործը, փութան անմիջապէս ձեռնարկել այս գործադրութեան տրոյ մասին հրահանգեալ են արդէն, և ազգահամարի ցուցակին մի օրինակը հասցնել ի Պատրիարքարան, առ Ցնտես. խորհուրդն։

Այս առթիւ Ցնտեսական խորհուրդն հարկ կը համարի ծանուցանել նաև Թէ, ի մասոյ պիտի ղրկուին Պատ. խորհրդոյդ այն տրոյ բաշխման՝ հաւաքման, հաշուեկշռութեան և պաշտօնէութեան վերաբերեալ հրահանգները՝ հանդերձ պէտք եղած ընկալագրերով և ծանօթութեան տուժանքներով, որպէս դի յառաջիկայ մայիս 1էն կարելի լինի նոր տրոյ հաւաքմանը ձեռնարկել։

Արդ, Ցնտեսական խորհուրդն լի վստահութեամբ որ Պատ. խորհրդդ ևս այն կարևոր յանձնարարութիւնն, որքան հնար է սեղ միջոցի մէջ կատարելու ջանադիր պիտի գտնուի, աւելորդ չհամարիր շրջաբերական գրոյս հետ վերստին յուղարկել առ Ձեզ, երկերկու օրինակ այն կանոնագրէն հրահանգէն և շրջաբերական գրութենէն, զորս ընդունած էք արդէն 1881 օգոստոս ամսոյ մէջ։

Մնամք յարգանօք

ի դիմաց Ցնտես. խորհրդոյ

Ատենադպիր Ատենապետ

Ա. Կ. Աբեղեան Գ. Նորատունկեան

Կ. Պոլիս 3 մարտ 1883

Թերգ. Լ. Ֆ. — Ցնտես. խորհուրդ Թարգմանան պու պատ մեթ պատմագա իրոյ պայրլումուշ օլան տիկէր պաշտօնական էվրագը ըվ յ տէր ըվ յ նէյը իսէճէկիմիզի պէտան իսէրիզ։

ՄԱԴՐԻԳՈՅ

Մեծ. խմբագիր Տէր,

Ձեր լրագրոյն 1636 թիւ փետրվար 19 թուական թերթի վերջին էջերուն մէջ կարդացի մի նամակ, որ դրեթէ սայացուԹեամբ և խարերայութեամբ լի էր։ Նամակագիրը, որ պաշտօնական եղած դասատուն է յարած էր։ «Հոգաբարձուք իրեանց խաղալիք ըրած են վարժարանը, ուզած ատենին դասատուները պաշտօնական ընելով»։ Զարմանալի բան, միթէ հոգաբարձուց պաշտօնը ի՞նչ է։ Հրակել դպրոցին բարեկարգութեան և զարգացմանը, զայն՝ ուսման և դատարարակութեան մէջ։ Եւ երբ նոքա կը տեսնեն թէ դասատուք խոչընդոտներ կը յարուցանեն դպրոցին յառաջդիմութեան դէմ, միթէ իրենց առաջին պարտականութիւն չէ՞ պաշտօնական ընել զայնպիսիս։ Այսպէս հոգաբարձութիւնս պաշտօնական ըրած է երկու երիտասարդ դասատուներ, որք իրենց ազիտութեամբ և իմաստակութեամբ կը փայլէին, բան բան նշանակութեամբ։ Եւ թէ սոքա վարժարանիս օրէնքը և կանոնը առաթուր ընելով ըստ քմաց իրենց կը փակէին վարժարանը, և առանց ապդ տանելոյ հոգաբարձութեան՝ բացակայ կը լինէին վարժարանէս։ Եւ ահա այժմ անամօթաբար համարձակել են դրատել հոգաբարձուցս և թէ վարժարանիս նախկին աշակերտ Պ. Համբարձումի պատիւը անիմաստ նամակով մի։ Ասկէ 3—4 տարի առաջ տեղւոյս վարժարանը արական իգական սեռը միասնաբար կը կառավարուէր մի դասախարակէ, որ ստանձնած էր գպրոցիս բոլոր պաշտօնները, որ ստեն ուսանողաց մատուցաց մուքերը և դաղափարները անհիակ կը մնային։ Իսկ այժմ ի շնորհս արդի ազգասէր և ժրաջան հոգաբարձուց, որք տիւ և գիշեր անդուլ կաչխատին վարժարանիս զարգացման համար, ունիք յատուկ հայկարան, գաղղիարան, տաճկարան, երկու վարժուհիք, ձայնաւոր կառավարիչ եւ, որք ոչ նուազ պատիւ կբերեն արդի հոգաբարձութեան։

Այժմ ընթերցողաց միայն կը թողում համեմատել վարժարանիս ներկայ և անցեալ վիճակը, մինչ մեր խեղճ նամակագիրը կրկին ակերութեան խհնոն ուշադրութիւնը հրաւիրած է վարժարանիս ընթացքին վերայ (·)։

Արդ, Տէր խմբագիր, դեռ բազում բան ունիմ ըսելու, բայց չը կամենալով ի զուր լեցուցեալ Ձեր թանկագին սիւնակներ, կ՚խնդրեմ որ բարեհաճիք տպագրել ներկայս Ձեր պատ. լրագրոյն էջերն միոյն մէջ և ընդունիլ կանխաւ մեր յարգանաց հաւատն։

Մնամք

ի Դիմաց վարժ. ուսանողաց

Թ-ԿԻ-Ն Շ-ՀԻ-Ն

1883 մարտ 1

Մաքրի գիւղ

ԷՍՐԱՐԸ ԱՇԴ

ԼՍԵԼԸ

Բ. ԼԻՄՕՆՃԵԱՆ

Զ.

ՄԱՐԿԷՐԻԹ ԳՕԼՏՈՒԻՆ

(1671 Նոյեմբերի տեղեկ)

—Ամանպիրատէր, նէ՞ իսէ սէօյլէ։ Եւրէյիմի ԹիւքէԹմէ, չիմոի մէրազլաման չամլատամագսըն պէնի։

—ԻչԹէ չուենու տիւալ իտէճէք իտիմ քի, Գէնկալ սիւարի ալայը դամանտանլըղընը ազմաթընը նէ՞ իչիւն պիր Թարգիա աթարագ, սատէճէ ՄըսԹրը Ճօրճ Ուիլսըն Թէամլէյ օլունմայա Թէնէղղիւլ իտէյօրսունուզ։ Պիրա՛տէր, էյի պիտիրսինիզ քի, Լօնարա էհալիսիզ, բարլագ իտիլէրէ բէք մայիլ պուլունտուղունատան, չօգլարը, տալա իւնիֆորմա վէ գրլըճ եւրգիս կէօրմէմիզ օլտուգլարը հալտէ պլէլ, ճէմիյէԹլէր իչինտէ բարլագ պիր գասուլէյէԹ պուլմագ իչիւն, սախԹէ զամլԹան իտիլէրի Թաշըմագատա, վէ Ամէրիգանըն վէ Հինտաթանըն պիրմէմ հանկը Թարաֆլարընտա պինպաշլըղ, միրասլայըղ իհմիզ կիպի կէօսթէրմէքտէ սիրլէր քէնտիլէրինի։ սիզ իսէ, ամա տահին բէք ատայիսլ չէյ տիր, չէրէֆտէն ուԹանմագտատընը կիպի, մէգքիր բարլագ մէկզընը սէԹր իտէրէք, տատ պիր ՄըսԹրը նամը իլէ իքԹիֆա իհմէքտէսինիզ։ Կիւնահրմը նէ՞ սաղլայըմ։ պէն սիզին եէրինիզտէ օլամամ, մէկզըմը սէԹր էհմէտիքտէն պաշգա, հաթթա իւզերինէ քէնտի քէնտիմէ պիր չէյ տահա իլալէ իտէր իտիմ։ Ֆագաթ ըէնա իտէրիմ սէպլէտիյիմէ կիւճէնմէյէսինիզ։ վէ էկէր իսԹէրսէնիզ սէօզլիւմիւ տէ էկէրի պայայըմ։

—Խա՛յր Գօնթ։ սէօզլիւնիզի էկէրի արմայա հաճէԹ եօգ տըր։ իքի սէօզ իլէ մէրազընըզը տէվի իտէպիլիրիմ։ Պինպաշը Գօլտուին իլէ պէյնիմիզտէ բէք ըզգը պիր տօսԹլուգ մէվճուտ պուլունմագտա իտի։ Ագիկի՛մ Գօնթ։ պէնիմ աչիքեար պիր իսպաթ տէյի՞լ միտը քի։ մէճպուրի վէրկի, պիզիմ հալիմիզէ մուվաֆֆիզ պուլունան մայիյէճէ տօզրու Թարիգ տէյիլ տիր։

Նէ՞ իչիւն պաշգա պիր Թարիգ սիւչիւնմէյօրուզ։

Ֆագաթ։ Երուսաղէմ տույունաթը Թէավիյէսի իչիւն, պէտէլԹը ասքէրկյէ իւզերինէ իչէր ղրուշ տահա զամմ իտիլիպ, պէօյլէ կէօնակէօն մահղուրլարա Թապի պուլունան պիր Թարիգէ, միլլէԹտէն ճէպրէն բարա Թահսիլ օլընմասը Թասավվուրունուն սէօվիպիլէ, հալեա շու չըգմազ եօլտան կերի տէօնմէյէ մէյեալ պուլունմասընը իմա իհԹիրյօր։

Էկէր պու Թարիգ, եանի հիւքիմէԹ մարիֆէԹի իլէ շու եա պու նամ Թահրընտա օլարագ միլլէԹտէն ճէպրէն բարա Թօրլամագ Թարիգի, սաղլամ վէ հալիմիզէ մուվաֆֆիզ պիր Թարիգ օլապիլիր իսէ, նէ՞ իչիւն Թրպգը Երուսաղէմ կիպի, Բաթրիգխանէմիզ, մէքթեպլէրիմիզ վէ խասԹախանէլէրիմիզ իչիւն տախի այնի Թարիգի իհԹիխաղ իհմէյօրուզ։

ՄիլլէԹիմիզ կաղէԹարընտան պիրիսի, եալընըզ Լրմէնիլէրին վէրտիգլերի 27ՀԷՐ ՂՐՇ պէտէլԹը ասքէրկյէ իւզերինէ 3Էր ՂՐՇ տահա զամմ օլունտըղընտա, սէնէտէ 11000 լիրա վարիտաթ հասըշ օլաճաղընը պէյան իյլէմէքտէ իսի։

ԻչԹէ պունտան տահա գօլայ նէ՞ Թարիգ օլապիլիր։

ՄիլլէԹին սայիր ԻՀԹիյաճաթը իչիւն տախի, նէ՞ իչիւն չիմոիյէ տէկկին պէօյլէ պիր ալա Թարիգ սիւրու իտիլմէսի։

10-15 սէնէտէն պէրու, Ազգային տուրք իչիւն, Ռումումի մէճլիսիմիզին գալգըպ գալգըպ օԹուրմասընա նէ՞ հաճէԹ վար իսի։

ԻչԹէ պէրիսէ, հալը վէ բէք գօլայ պիր Թարիգ վար իսիշ։

Էկէր միլլէԹտէն ճէպրէն վէրկի Թահսիլ իհմէք, միլլէԹճէ իտարէմիզ Թարիգինէ մուվաֆֆիզ պիր ուսուլ իսէ, պունտան սոնրա, Ռումումի մէճլիսիմիզ, արԹրդ քէնտի զիդրմէյէԹ վագԹլարընը, մայիյէ մէսէլէսինէ հաբ իհմէքտէն գուրմուլմուշ օրճադ տըր։

Եօգ էկէր մէգբիւրը Թարիգ, եօլսուզ պիր Թարիգ իսէ, հանկը էսասա մէպնի, եալընըզ Երուսաղէմ տույունաթը Թէավիյէսի իչիւն եօյլէ պիր եօլսուզլուղա միւրաճաաթ իտիլմէլի տիր։

Վէ հէմ տէ Երուսաղէմ տույունաթը միլլէԹին պօրճու իսէ, միլլէԹին տահա պայգա պօրճլարը տախի եօ՞ղ մը տըր։ ծնլարա՞ նէ տէյճէյիլ։

Ցէտիք, եանըչըղ օլմամագ իչիւն, Թէքէրրիրէն տէրիզ։ պիգիմ էֆէնտիմիզ, զէլրէ գատար Երուսաղէմ տույունաթը Թէավիյինէ գարչը կէլմէք տէյիլ։ վէ հաթթա, զիքր օլունան ճէպրի Թարիգլէրին միւնասիպ օլտուղընա պիզի իգնա իտէն պուլունապիլիր իսէ, պիզ Թէքրիր սէօյլէտիրլէրիմիզի կերի ալարդատն պաշգա, ան տարլ բէտտա իհմէքտէ օլտուղումուզ Թարիգին մուվաֆֆաղըյէԹլէ պաշա չըգարըմասը իչիւն, էլիմիզտէն հէր նէքի կէլիր իսէ իճրայէ հաղրըղ։

Ֆագաթ պիզի իգնա իսէճէք քիմսէ պուլունմասընտա, իլէրուսի իչիւն տախի ֆէնա պիր միսալ օլաճագ պիր Թարիգի Թագպհ էյլէմէյէ տէվամ էյլէսալիմիզ կիպի, էօյլէ պիր ֆէնտ էմմարին չիւրիւտիրմէսի իլէ իսէրուսի իչիւն էյի պիր իպրէԹ կէօսԹէրիրմէսինէ տէ պայրէԹ իհմէյէ մէճպուր պուլունաճաղընը։

ՄիլլէԹիմիզին հէր պիր իտարէսի իչիւն, իսանէ Թարիգի կիպի, ճէպրի վէրկի Թարիգի տախի, ֆայիտէսիզ տիր։

Շիմոիյէ տէկին կէօրլունէն Թէճրիւպէլէր, պու ճիհէԹի գաթ պէ գաթ Թատարիգ իհԹիքտէն սոնրա, հալեա ենատ իտիպ Թարիգիմիզի տէյի՞լ Թիրմէքմիզ, ամիրարար տէվրի եէրինէ իպպա էյլէմիշ օլտուղումուզ Ռահմանագրութիւն տէվրիմիզէ պիր չէրէֆ պայըլամաղ։

Իմոի, հալիմիզէ մուվաֆֆիզ, եէնի վէ տալմ պիր Թարիգ ենԹիխաղ իհմէմիզ լազըմ կէլմէքտէ տիր։

(ՏԻՎ-Դ)

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

—

Հեռանեալ շրջաբերական գրութիւնը Ցնտ. խորհրդոյ կողմանէ պրկուած է առ Թաղ. խորհուրդս Մայրաքաղաքիս։

Անշուշտ ի ձեռին ունիք Ազգային Ժողովոյ կողմէ 1881ին հաստատեալ տրոյ վերջին կանոնագիրն, զոր Ցնտեսական Նախորդ Ցեսչութեան կողմէ յատկապէս պատրաստեալ հրահանգաւ և նոյն տարւոյ օգոստ. 12ին ազգային շրջաբերականաւ մը մայրաքաղաքիս Թաղ. խորհրդոյ յուզարկուելով՝ կրկին պաշտօնագրերով ի գործադրութիւնը յանձնարարուածէր։

Նորընծայ Ցնտեսական խորհուրդը քաջ ըմբռնած լինելով այն օգուտներն՝ որ պիտի վայելեն կեդրոնական և թաղային ընտրեալները նոյն կանոնագրին գործադրութեանն առթիւ, որոյեց յառաջիկայ մայիս 1էն սկսեալ ուղղակի տրոյ գանձումն նոյն կանոնագրին համեմատ կատարել, և այժմէն պէտք եղած հրահանգը տալ այն Թաղ. խորհրդոց, որ ցարդ չեն հաճած գործադրել տրոյ մասին Պատրիարքարանի յանձնարարութիւններն, որ մեծ դժուարութիւն մը չունենալով հանդերձ՝ Թաղական խորհրդոց այս ընթացքը տեղի տուած է տրոյ կանոնագրին գործադրութիւնը տարի մ՚ետ յաձեռնալուն, որով կեդր. մասուկէն ուելի Թաղային մասուկներն ճնատուած եղան։

Այս անգամ՝ Ցնտեսական խորհուրդն լի վստահութեամբ որ Թաղ. խորհուրդներն պիտի հաճին աշխատութիւն չմնայել նոյն տրոյ գործադրութեան պարագային մէջ, արժան համարեց ներկայ շրջաբերական գրութեամբ հրաւէր կարդալ մայրաքաղաքիս այն Թաղական խորհրդոյ՝ որ տակաւին չեն լրացուցած ազգահամարի պարտաստութեան գործը, փութան անմիջապէս ձեռնարկել այս գործադրութեան տրոյ մասին հրահանգեալ են արդէն, և ազգահամարի ցուցակին մի օրինակը հասցնել ի Պատրիարքարան, առ Ցնտես. խորհուրդն։

Այս առթիւ Ցնտեսական խորհուրդն հարկ կը համարի ծանուցանել նաև Թէ, ի մասոյ պիտի ղրկուին Պատ. խորհրդոյդ այն տրոյ բաշխման՝ հաւաքման, հաշուեկշռութեան և պաշտօնէութեան վերաբերեալ հրահանգները՝ հանդերձ պէտք եղած ընկալագրերով և ծանօթութեան տուժանքներով, որպէս դի յառաջիկայ մայիս 1էն կարելի լինի նոր տրոյ հաւաքմանը ձեռնարկել։

Արդ, Ցնտեսական խորհուրդն լի վստահութեամբ որ Պատ. խորհրդդ ևս այն կարևոր յանձնարարութիւնն, որքան հնար է սեղ միջոցի մէջ կատարելու ջանադիր պիտի գտնուի, աւելորդ չհամարիր շրջաբերական գրոյս հետ վերստին յուղարկել առ Ձեզ, երկերկու օրինակ այն կանոնագրէն հրահանգէն և շրջաբերական գրութենէն, զորս ընդունած էք արդէն 1881 օգոստոս ամսոյ մէջ։

Մնամք յարգանօք

ի դիմաց Ցնտես. խորհրդոյ

Ատենադպիր Ատենապետ

Ա. Կ. Աբեղեան Գ. Նորատունկեան

Կ. Պոլիս 3 մարտ 1883

Թերգ. Լ. Ֆ. — Ցնտես. խորհուրդ Թարգմանան պու պատ մեթ պատմագա իրոյ պայրլումուշ օլան տիկէր պաշտօնական էվրագը ըվ յ տէր ըվ յ նէյը իսէճէկիմիզի պէտան իսէրիզ։

Պու տա սիրին բէյի պինիզ մեթէվազզի պիր մատտէ տիր։

—Եօյլէ իսէ պու մատտէ արԹրզ օլմուշ պիրԹիվ պիր իշ եէրինէ գօնուլապիր։ Եօյլէ տէյի՞լ մի ՄրսԹրը Ուիլսըն։ արԹրզ քէնտիմի սիրսէր ՄարկէրիԹ հէնուզ պանա մէսուտիյէԹի քեամիլ իհսան իսէճէք սոն սէօյլունիւ սէօյլէմէմէ։

—Գատընըրը կէօպլէրի տուրուր իքէն աղըզարընա սլագմայա լիւզում եօգ տուր, Գօ՛նթ։

—Ֆագաթ Թամր ու հարեքէթինէն տէ չօգլուգ ճէտարէԹ պուլմայօրում ՄրսԹրը Ուիլսըն։ տագրն կէօյնիւ պիր պաշդարնտա օ՛լմասըն։

—Պիզ պիրիպիրիմիզ գարնտաշ տէտիք։ Եօյլէ տէյի՞լ մի Գօնթ։ հէրնէ տտիսի օլտա սիպի քեամիլէն թէէսիին իսէրիմ բի։ Ուիլսըն քէնտի գարնտաշլարընը ալտաթանրատան տէյիլ տիր։ տիւն կիճէ սիզ կիրիտիքտէն սոնրա, պիր տատթ գատար մէրգու�մէ իլէ կիպլիճէ միւքալէմէ իհմատ։ Թէքմիլ եիւբէյինի պանա աչը, Գօ՛նթ, վէ մէգքիւր եիւբէյին իչինտէ կէօրիւնէն, եա՛լընըզ Սէն իսին։ չմամի անլատանը՞զ մը։

—Իմոի պիր տէֆա տահա Թէքրարէն քէնտի այագլարընա գատանմագ չէրէֆինէ նայիլ օլտուղումտա։

—Էյնի մէմուունիյէԹլէ սիզ Թատամ իսէրէք, մուգատիլինտէ, նամի մուչէրրէֆինիզի Թալէպ իյլէյէճէք տիր։

—Վէ պու կիճէ, իւզերինտէ իսի ու չէօրէԹիմ հազգ օլունմուշ օլան ալԹուն եիւզյի մէրգումէնին բարմաղընա Թագպիլճէճ քիմսիմ։

—Պու տա սիպին բէյի պինիզ մեթէվազզի պիր մատտէ տիր։

—Եօյլէ իսէ պու մատտէ արԹրզ օլմուշ պիրԹիվ պիր իշ եէրինէ գօնուլապիր։ Եօյլէ տէյի՞լ մի ՄրսԹրը Ուիլսըն։ արԹրզ քէնտիմի սիրսէր ՄարկէրիԹ հէնուզ պանա մէսուտիյէԹի քեամիլ իհսան իսէճէք սոն սէօյլունիւ սէօյլէմէմէ։

—Գատընըրը կէօպլէրի տուրուր իքէն աղըզարընա սլագմայա լիւզում եօգ տուր, Գօ՛նթ։

—Ֆագաթ Թամր ու հարեքէթինէն տէ չօգլուգ ճէտարէԹ պուլմայօրում ՄրսԹրը Ուիլսըն։ տագրն կէօյնիւ պիր պաշդարնտա օ՛լմասըն։

—Պիզ պիրիպիրիմիզ գարնտաշ տէտիք։ Եօյլէ տէյի՞լ մի Գօնթ։ հէրնէ տտիսի օլտա սիպի քեամիլէն թէէսիին իսէրիմ բի։ Ուիլսըն քէնտի գարնտաշլարընը ալտաթանրատան տէյիլ տիր։ տիւն կիճէ սիզ կիրիտիքտէն սոնրա, պիր տատթ գատար մէրգումէ իլէ կիպլիճէ միւքալէմէ իհմատ։ Թէքմիլ եիւբէյինի պանա աչը, Գօ՛նթ, վէ մէգքիւր եիւբէյին իչինտէ կէօրիւնէն, եա՛լընըզ Սէն իսին։ չմամի անլատանը՞զ մը։

—Իմոի պիր տէֆա տահա Թէքրարէն քէնտի այագլարընա գատանմագ չէրէֆինէ նայիլ օլտուղումտա։

—Էյնի մէմուունիյէԹլէ սիզ Թատամ իսէրէք, մուգատիլինտէ, նամի մուչէրրէֆինիզի Թալէպ իյլէյէճէք տիր։

—Վէ պու կիճէ, իւզերինտէ իսի ու չէօրէԹիմ հազգ օլունմուշ օլան ալԹուն եիւզյի մէրգումէնին բարմաղընա Թագպիլճէճ քիմսիմ։

—Պու տա սիպին բէյի պինիզ մեթէվազզի պիր մատտէ տիր։

—Եօյլէ իսէ պու մատտէ արԹրզ օլմուշ պիրԹիվ պիր իշ եէրինէ գօնուլապիր։ Եօյլէ տէյի՞լ մի ՄրսԹրը Ուիլսըն։ արԹրզ ք

ՏՕԳԹԷՕՐ ՔԵԱԹԻՊԵԱՆ

Տէրսասաէթմէ նէչր օլունան վէ ձէմիյէթը Թըպպիյէի Շահանէ թարաֆընան թէէլիֆ իտիլէն Կուշէր Մեհէմէտ Օրէն նամ Թըպպիյէ կաղէթասը՝ մէրհում Տօգթօր Քեաթիպեանը վէ ֆաթը հագգընա պու տէֆա պիր պէնա նէչր իտէրէք, պէնոը մէգքիւրը իւղէրինէ տէ չու մուգասէմէյի իլավէ իթմիշ տիր։

«Կուշէր Մեհէտլուն հէյէթը թահրիրիյէսի չանը իսթար իտէրքի, ձէմիյէթը Թըպպիյէի Շահանէ՝ քէնտի կաղէթասընա նէչր օլունան պիլճիւմէկ էֆքեարը միւրէվվիճի տէյիլ տիր։ մէգքիւր կաղէթա՝ քէնտի հէյէթ վէ սուրէթիյէ, պիճիւմէկ հուգուգ ու իմթիյազաթը միթէասիյէսի օլան ադամ ճէմիյէթէ քիչատէ օլուպ, հէր ադա քէնտի իմգասը թահրիգաթը ատուլիյէթի տէրէօհտէ իտէրէք կաղէթաի մէգքիւրատէ պէյանը էֆքեար վէ միւթալաաթ իտէպիլիր։»

Կուշէր Մեհէտլ Օրէն պու մուգասէմէտէն սոնդրա քէմայը իհթիյաթլա վէ մէսուլիյէթինի մուհարիրինէ թէրք պիրլէ ամիտէքի պէնտի նէչր իթմիշ տիր։

Տօգթօր Քեաթիպեան կիպի Տէրսասաէթմէտ ումումին մուհապպէթինի ճէյլ իթմիշ օլանմէշհուր պիր հէքիմին մէմուլին գայրը սուրէթատ վէ ֆաթը՝ շու սոն վագքթլարոտատին ու միլէթ ֆարգը օրմագսըզին բայիթախթն պիլճիւմէկ էհտիսինի եանի հէմ սունուֆքը բէֆիյաը վէ հէմ տէ սունուֆքը սիֆիյաը հէյէճանա գոյմուշ տըր։ Շու սոն հաֆթալարտա հէրքէս՝ եաղընը էօյլէ պիր համիյէթ սահիպի ատէմին վէ ինսանիյէթբէրվէր թապիպին սբանընը վէ մէմուլին գայրը վէֆաթը իւղէրինէ սէօյլէմէտ իտի։ Կաղէթալար պիրէ պու վագատան միթէասիր օլարագ, պու ֆէլսէֆէյին մուճիպ օլմըզը չայիալարը վէ պու պապատէ իճրա օլունան թահդիգաթը ատրիէնին սիրէրը միւթալիֆէսինի նէչր ու իլան իթմէքտէ իտիլէր։ Թահդիգաթը մէգքիւրէ իսէ մուհթատար վէ իսթիհսան քէօյիս պիր սուրէթատ վուգուա կէլմիշ տիր։ Ումումին բէք գիյատէ հիւրմէթ ու բիայէթինէ մուգհար օլմուշ օլուպ ատավէթը չսխսիյէ վէ խուսուսէթը տէնտէթքեարանէյէ հէտէֆ օլմաղա հէման հիշ պիր սէպէպի օլմայան պիր ատամին տիւչար օլըզը պու ֆէլսէֆէյի սէթը իսէն էսրար բէրտէսինի ռչմագ մագսէտինէ մէպնի, պա իրատէի Շահանէ բէք միթէպէր վէ մէշհուր աթըպպա վէ էրպաղը հուգուգատան միւրէքքէպ պիր գօմիսիոնը ֆէվգէլատէ թէշէքքիւլ իթմիշ տիր։

Գիզ պուրատա մէրճիի թարաֆընան էմի օլունան թահդըգաթը ատլիյէտէն պահս իթմէյէճէկսիզ տիր, զիրա պու տարիք՝ քէնտի միւթատ օլան իհթիյաթ ու պահիրէթինէ մէպնի, վէ մուսախարէն սերա օլունան վէ կէօյա գապիլը ճէրհ ու ինքեար օլմաբդլարը իթեան օլունան տէլարիի պիլէ էլտէ իթմէզտէն էվվէլ, տերհալ պու գարանլըգ վագաանընը պիր թագըմ չըգմազ եօլլարընա տուխուլ իթմիշ, վէ միւթէվէֆֆանընը նէֆսինէ սուի գատ իթմիշ օլըզընը պիլա ֆիւթուր վէ պիլա հայա բէսմէն իլան իթմիշ տիր։

Գու հիւքմ նէչր օլընըգտան սոնրա չու տախի իլավէ օլունմուշ տըր քի, միւթէվէֆֆանընը պիւրօսընընը չէքմէլէրինտէն պիրինտէ պիննէֆս քէնտի էլիյլէ իմզալանմըշ վէ քէնտի պիրատէր վէ ահպապլարընա խիթապ խիլմիշ քէնտի էլեաղըսըյլա եաղընը 3-4 ատէտ մէքթուպ պուլունմուշտըր։ Գու էվրագատան չու անլայըմագտա իտի քի, օ համիյէթքեար վէ սաիրլէրինէ մուավենէթինի տիրիզ իթմէյէն հէքիմ՝ քէնտի թավր ու հարէքէթինտէ վէ սիմասընտա վէ էլֆաղընտա հայաթտան նէֆրէթ իթմիշինէ տաիր հիշ պիր էմարէ կէօսթէրմէքսիզին, քէնտի քէնտիյէ հայաթընը ըէֆ ու թէլէֆ իթմիշ իմիշ։

Մէհէմէվի ֆֆանընը հայաթտան նէֆրէթ իթմիշինէ տաիր օլան իշպու ֆարիյաթը ենիրիսէպիմէք իշին մուսիսիպ գարարտա կէլմէէ պաշլամըշ, վէ պարարընտան սոնրա կէրի տուրմայարագ, տէնիզ քէնարընա գատար կիթմիշ, վէ օրտատա սրզ վէ գայալարգ պիր մահալի տիւնեատան սարէթէ կէչմէք իշին միանասիպ կէօրմիշ, վէ քէնտի թատավուրը մէնհուսընը իճրա իթմէք իւզրէ օրտատա տուրմուշ սընը։

Տօգթօր Քեաթիպեան՝ քիւլիյէթ իւզրէ արմշ օլարընը ագիյանընը ույյաշարընը թէէսիրթընա բարմէն ադընը զէրրէ գատար զայպ իթմէեէրէք, վէ ադրան ու էմնայինէ օլան մուհապպէթինի տայմա պագը սագլայարագ, քէնտի նէֆսի իլէ պերաբէր բուպալարընը տա մահվ ու խարաբ իթմէսի եազըլըգ ալմայաճաղընը, զիրա՝ պէյլի տէ օրատան ֆագիր պիրի կէչէր տէ բուպալարընը ալըպ կէյնիր վէ չըպլագ վիճուտընը էօրմէր սլտուզընը տիչինմիշ տիր։

Պինապէրին Քեաթիպեան՝ իհթիմալ քի սագ այագլա ատրմաթմագ իչին եաղընը օ այաղընտաքի ալօթինի չըգ արմայրագ, տիկէր բուպալարընը սոյոնընը, վէ արթըգ խրիսթիյան օրմատընընտան, սոն հաղըրգուտթիւն մագամընտա եիւգինէ խաչ պիէ չըգարմագսըզընը, քէնտոյի օ ուչուրումա աթար։ Վէ էօյլէ պիր եիւքսէքլիքտէն քէնտոյի աչագա ատան պիր ատամընդագայարա վէ թաչլարա չարրընըգ մութլագա պիր թարաֆը գըրըրտագ, ալտէլէնէճէք վէ ինճինէճէք իքէն, մուհամիլէյհէ հիչ պիր չէյ վուգուս պուլմազ։

Մամաֆիհի սու բէք տերին օրմատընընտան վէ դայալար տա նիմ էօրմիշ օլան տոգթօրին էնկինէ տոպրու կիհմէսինէ միւսատատ՝ իթմէտիքլէրինտէն, մուհամիլէյհ պիղղարուր տուրուր, տէնիզին իչինտէ եիւգին գօյու եատար։ Վէ իսթէտիկի կիպի օ թուղրու վէ ատը սույու եատմազ իչին աղընը պիր դարըգ աչար։ Պու սուրէթտէ պօղուլտուգտան սոնրա, էօրմէ՝ գէյլյա կէլիր։ Վէ մէրհամէթլի եօճուրը թարաֆրընտան կէօրմէլիպ գալտըրըմագ վէ գէյլամէթ կիմինէ գատար ճէնաղէլէրին քէմալը սիւբիւնէթէ եատաճագ օրտուգլարը պիր էրմէնի գազրիսթանընտա տէֆն օլունմագ վէ տէնիզտէքի եըրթըճը հայվանլարա եէմ օլմամագ իչին օրատա գէյլտա բահաթ բահաթ սէրիլիր գալըր։ Գերա մէրհումը մուհամիլէյհ՝ Ալլահա սալա իյման իթմէտիկի հալտէ, կէօրմէնիր քի, թէնէլերին հալը սապլգալարը յա եախսա հիչ օրմազտա սըրթի քէմիք հէյէթինտէ տիրիլէճէքլերինէ ինանը իտի։

Հալ պու քի, գուվվէթլի վէ մահիր գամիլերին քէնտի խսթէտիքլերի կիպի պագըրարընա զայրը մագրուրը սըհհէթ (էնտրէսամալպալը) վէ սաֆտէրունըրը գօյայ ինանմըշարա տաբէք թասիի պիր չէյ մագամընտա կէօսթէրմէյէ մուվաֆֆագ օլըգլարը իշպու հիւգունաք ֆէլսէթը պէչէրիյէյի դիքը իթմէմիշտէն մագսէտ՝ անըն եատիկեարընա եէնիտէն պիր բուհ վէրմէք տիր։ Հիւանիւ ախալագ մուալիմինին (մարալիսթ) վիճատանընը ատրուլթմագ իչին պու եատիկեարա, չայանը արգագամ օլան վէ հէնուզ մէճհուլ գարմը պուլունան պագը թէֆէրրուաթ զամմ ու իլավէ իտէճէյիզ։

Պիր տէվլէթը մուագամանընն սէֆարէթ թապիպի վէ Մապէյնը Հիւմայունընն թապիպը միւշավիրի օլան, վէ իրատէի Շահանէ իլէ միւթէչէքքիւլ թահդիգաթ գօմիսիոնը ֆէվգէլատէսինին ազասընտան պուլունան, վէ Տօգթօր Քեաթիպեանընն հայաթընտա անընն ապիզ տոսթը վէ մուհայիրի օլան (ատմիրաթէօր) Մ. Տօգթէօր Մ., օ տէհշէթլի ֆէլսէֆէյին երթէսի կիւնիւ էրքէնտան Մապէյն ամթրպապանտան վէ քէնտի տէհիպպասընտան պուլունան պիր հէքիմէ բէք միւսթաճէլ պիր մէքթուպ եազարագ, պէյանը թէէսսիֆը ատամ՝ իթմէքտէ, վէ աճընը հայաէ օլան բօյնա վէ պէյէմպէ հէյաթլէրինէ էշլի ըրգ ատամարա հայաթճա բէքտէ էմմիյէթ վէրէմէտիքլէրինի դիքը իլէ, տէհշէթլի սուրէթատ թէլէֆ օլմագ թէհշիքէսինէ տիչար օրմագ սըզընը արթըգ հէքիմէրին խասթա պագմաղա հիսամէդդինճէքլերինի պէյան էյլէմէքտէ իտի։ Պինապէրին մուհամիլէյհ Մ. Տօգթէօր Մ., գաբիրիլերին մէյտանա չըգարըլմասը իչին էշլ ու էրպատ ատամէն իպարէթի պիր թահդիգաթ գօմիսիոնընը թէչքիլինէ իրատէ պույուրմասընը. քէնտի թարաֆընան պաթը հազրէթը Շեհրիարիյէ խթիրհամ էյլէմէսինի, մէքթուպ եազարընը մուհամիլէյհ Մապէյն թապիպինտէն մուսրրանէ թալեպ իթմէքտէ իտի։ Մուհամիլէյհ Մապէյն թապիպի՝ մագթուրլան տօսթը օլան Տօգթօրընն պու խարար ու իպրամը իւզրինէ ունընն արզուսընը իճրայէ միւսարէթաթ իթմիշ, վէ պու միւսարէթաթ իւզրինէ զաթը հազրէթը Շեհրիարիյնին իշթիղալաթը պիսանիյէ միւթէմոտիյէսի պուլունմագտա պէրատպէր։ Թէզատի ատարգատի Շահանէսինին հալ ու ահվալինէ տէ մերագ վէ չէֆագաթը Սէնիյէսինէ մէպնի մուհամիլէյհ Տօգթէօր Մ-ին ալզուսընտան էվվէլ մահգրա քէնտի տիլսասը Շահանէսի մուճիպինճէ պիր գօմիսիոն թէշքիլ օլունտըրընը վէ հաթթա պու գօմիսիոնա մուհամիլէյհ Տօգթէօր Մ-ին տէ տախիլ պուլունտըրընը պիզզաթ Բատրէհը թէպաբէրվէր էֆէնտիմիզ հազրէթլէրի մուհամիլէյհ Մապէյն թապիպինէ պէեան պույուրմաշլար տըր։ Պունտան մատտա իչին սէրիան մէյտանա չըգարըլմասը վէ միւթէճասիրընընը տէհշէթլի վէ իպրէթպախշ պիր սուրէթատ գանունա չարրընընը իչին տախի իրատէի Շահանէ չէրէֆսուտուր իթմիշ տիր։

Մամաֆիհի Մէհթպուր մուֆախխամիրիզ նէզարինտէ թէվասսութը թալեպ օլունմուշ օլան մուհամիլէյհ Մապէյն թապիպի՝ իբի կիւն սոնրա մուհամիլէյհ Տօգթէօր Մ-է բատթ կէլիպ տէ, թէէսսիֆ վէ հիսսէթ պէյան իտէն, վէ պիչարէ մագթուլ տօսթը իչին ախը ինթիգամ պաղընան, վէ մուզտարրըգ էպնտի պէչէրէ ֆէտահէնէֆս իտուպ ֆագաթ քէնտիլէրինին բարչա բարչա իտիլմէլէրինէ ֆիւթուրթմէյէն թապիպ արգատաշլարը իչին մուավենէթ վէ էմնիյէթ թալեպ էյլէյէն օ Տօգթօրընն գալպի գուվվէթլէ վէ աչըգ պիր սուրէթատ շու աթիսէքի սէօզլերի սէօյլէտիկինի իշթիսիքտէ, աճապա նէ՞ գատար խթիրրագ իթմիշ, աճապա նէ՞ գատար էնտապենտ օլմուշ տըր։ Մուհամիլէյհ պիրպիրինէ կէչէն Տօգթէօր Մ-գիքը օլընան Մապէյն թապիպինէ իբի կիւն սոնրա չու վէճէլէ իյրատը մէգալ իթմիշ տիր։

«Պիչարէ Քեաթիպեան գաթլ օլունմամըշ տըր. զարարը՝ մուվագգաթ պիր ճինայէթլէ վէ եաիսա թէլէֆը նէֆս պուատալը-ընա (մենօմանի) մէպնի քէնտի քէնտիյի էօսիրմիշ տիր։ Պունտա բէտա ու ինքեար գապալ իթմէգ տէլիյէր օլմազ իւզրէ, քէնտի էլ եաղընը-յա եաղընը խշ սէօրթ մէքթուպ պուլընը, պունլար քէնտի խմզասը-յա իմզալը օլընը գէլմէսինտէն չըգմըշ-լար վէ մուհամիլէյհին թէէքքը հայաթ իթմէք թաասվուրը մուգարրրէրինի միւթէզամինին պուլընմըշլարտը։ Պունտան մատտա պիչարէ արգատաշլարընը հայաթտան նէֆրէթ իթմիշ օլընընը տաիր տիկէր պիր էմարէ սահա պէյան իտէպիլիրիմ. պիր սէնէ էվվէլ պիր նէվի գարպ խասթալընընտան վէ գիֆաթ իթմիշ օլան պիր գարընտաշը՝ աչիքեար սուրէթատ պագը ճինինէթ ալամէթլերի կէսթէրմիշ տիր։ Քեաթիպեան պու պատատ քէնտիսի իչին տէ գէրդմագտա օլարընը պանա պէեան իթմիշ վէ քէնտիսինին տէ էօյլէ պիր մէնհուս իսթիսանտտա պուլընտըրը իչին սոնը քէնտի գարատաշը կիպի օլաճաղընը սէեան մէրճիմիշ տիր։»

Հէր նէ գատար Մ. Տօգթէօր Մ., քէնտի էֆքեար ու գանատթընը պէգէրճէ պիրտէն պիրէ թէպտիլ իթմիշ իտի։ Մապէյն թապիպի պունա գանի օլմամասը, վէ գարչըսընտա քինին պիճիճիմէ իսապտ ու տէրիրլէրինէ էշէմմիյէթ վէրմէքտէն ատա վէ գամատան վագ կէչմէսի։

Մամաֆիհի համիմատար վէ այլար կէչէր վէ եարար բէրտէսի տիմընտա գարան պու ֆոճիճանընն նէ օլատուգունը մէյտանա չըգարմազտա վէ Տօգթէօր Քեաթիպեանընն սարսընը մէյտանա գէլմէսի։ Գէրիգոր էֆէնտի Շահանեան, խանէլերի պարգէնընտան պու հալի կէօրէրէք, եագընտա պուլունան գարաղօլխանէյէ խապէր կէօնտէրէրէք, պու վէճէյլէ եէթիշմէյէրի իլէ արպէտատ տէֆ օլուբ։ Գու վուգուաթ խապէրի հիւքիմէթ գօնտարընա վաղը օլատուգտա հէման վաղի բարչա հազրէթլէրի՝ մէրքէզ մութասարրըֆը վէ արայ պէյի վէ պիր թագըմ ատաքիրի նիզամիյէ պէրատէր օլատուգը հալտէ մահալը միւնագաշատա մուվասէլէթ պույուրարագ մուհամիլէյհ Գրիգոր էֆ. խանէսինտէ՝ իչտէն մաքիմամիզ օլանարը պիրճէրկ իսթինթագ իթմիշլեր։ Իչտէ պու վուգուաթտա տախի էրմէնիլէր իւզրինէ վուգու պուլան պիղարը հազգ հիւքմ մէյտանա տըր։ Էլէէմ 3—10 իրանը վէ 2 էրմէնի մէվգուֆ օլուպ խթինթագլարընա տէվամ օլունմագտա տըր։ Պու վուգուաթտա տախի անարդան բաթըրըը՝ օլարագ չայի օլուպ, հաթթա էրզրում Իսմիրընընը պու իչտէ մէտխալլէրի օլատուգու չիպհէ օլունմուշ տըր։ Զիրա իշպու տիւրիւն կէլինի պիր Բում դէրը օլուպ, պիր էրմէնի իլէ պասակ օլաճաղընտան, պիր գաչ կիւն իքի միլէթի մէրհասալարգ լարը միյանէսինտէ պագը կէսնա միւպայէնէթը էֆքեար մէճմուա օլուպ, Նէհայէթի գէրդն էրմէնի պասակը օլաճաղընա իրարը իւզրինէ Գեր-Օրմանեան թարաֆընան բուխասթը բէմիյէ վէրիլմիշ իսի։ Հալ պու, քի իսիրէն թահդիգատան Բումիրընն մէտխալլէրի օլմասընը անլայըմշ տըր։ Ինչպէս Վալիմիզ տէվլէթլու բաչա հազրէթլէրինին մուսէլլէմ օլան ատալէթի վէ մէրհամէթլէրի սայէսինտէ պու իքի գուգուաթ իչին հապս խիրէն պիկիանահլարընն սէպիլի թախլիյէ։ լընընը։

ՀԵՐՄԷՍ

ՄԷՐԵԱԹԻՊ

ԷՐԶՐՈՒՄ

Նէհրը մէգքիւր մուխթիրիմիզէն փեար. 26 թարիխի վիւրուտ խէմիշ օլան մէգթուպ տըր։

Շիմտիդէ էվվէլճէ պահս օլունանճաղը վատ օլունան իչթիքեատ էլ հիւքքեամ վէ պաղը մէմուրին մուհաքքէմթը վէ Սանասարեան վարժարան խուսուսընընտան տարթը նազար օլունարակ, սոն կիւնլերատ չէհրիմզտէ վուգու պուլան վէ պէյքի պաղը էճնէպի մուխթիրլէր թարաֆընտան ենիկ հատտը զամինտէ հայիզ օլմազարգլարը պիր սուրէթէ խապէր վէրիլճէք օլան պաղը վուգուաթը իհսապատ իսէրիմ։

Էրզրումնան եաբամ սատթ մէսաֆէտէ 400-450 խրիսթիյան վէ խալամ խանէլիք կէն նամընտա պիր քէօյ օլուպ, չէնտ կիւն էվվէլ պիր սապահ էրքէն՝ գարիյէյի մէգքիւրէտէ խալամ վէ էրմէնի միյանէսինտէ պիր պէօյիք արպէտատ վագ ատամարա պիր գարանլըգ վագաանընը մուսիպ օլարագ, վիլայէթէն պիր թագըմ զայթիյէ վէ սաքէր իրապ օլունուբ վէ չէհրատ հէր քէնտի եիւբէկի պուխապէրին ազամէթի ճիհէթիյլէ եաս ու մաթէմէմ օղրար իսէ տէ, էյհամանի դահ պիր գաչ սաաթ սոնրա հապրգաթը հոյ մէյտանա չըգ ատապ։ Իչին հէր վագթի վէ հէր մահալատ վուգուսի միւմքին օլան պիր վուգուաթը սաիյէտն իսապատի օլատը անարչարը։ Նէճալէ քի կէնէ Ս. Պատակ խորհուրդը իճրա օլունմագ իւզրէ, պիր էրմէնի սիւեիտի տաւէիտի կէլին վէ կիւվէյի պերապէր օլարագ քիվրէք կիթմէք իւզրէ, սիւեիտն էֆենտէն ատավուլ զուրնա վէ տարը էֆենտիլէրինտէ օլատուղը հայրէ կիթմէքտէր իբէն, էսթէտէն 15-20 խլամ տէվրիդանընընը տախի տավուլ զուրնա պէրապէր օլատուղը հայրէ, պունարընն էֆենտիլէրինէ չըգարագ սարգընթըրըգ իթմիշ բէյէրինտէ միճատալէ պարար վէ նիհայէթ սոչարար իչէ գարբրիճ ճիրճիճէ եարարանը։ Պու մէճրուհրատան անճագ պիր էրմէնի պիր տաղ պարը հայրէ եարարանմըշ օլուպ, տիկէրէրի խաֆիֆճէ էօրսէլէնմիշ տիրլեր։ 8-9 խլամ վէ 10-12 էրմէնի էլան մէվգուֆ օլուպ, խթինթագլարընա տէվամ օլունմագտա տըր։ Գարիյէյի մէգքիւրէ էրմէնիլէրի իւզրէրինէ վուգու պուլան պու հիճճիմտէն ֆէվգէլատէ մութէէսսիֆ օլուպ, իհգագը հաֆգ օլունմագ իւզրէ պա խթիսատ մագամը վիլայէթէ միւրաճաաթ իթմիշ տիրլեր։

Իչպու կան վուգուաթընան պիր գաչ կիւն սոնրա, էվվէլքի ագշամ նէֆքը չէհրատ կէօրպաշը թագիր օլունուր իրանը տիւքքանճլարընն ճէմ՝ օլատուգլարը պիր մահալատէ եէնէ տիկէր պիր էրմէնի տիւրնիա կէչիպ՝ քիլիսէեէ կիրաճճէքլերի էանատէ, պիր իրանը սէրիոշ օլատուղը հալտէ ճէմիյէթը մէգքիւրէ օրթաարընը հիւճիմէ, գատնրարա սարգընթըրըգ պաչատարգատա, թապիի էրմէնիլէր թարաֆընան տատագ ու թէրպիյէտէ պուլունմասը քէնտիսինէ իխթիար օլունմասը իւզրինէ, տիւքքանճլարատան 10—15 Ա.հէմճէր սոբա վէ գամարար իլէ մուսէլլամ օրարագ տիրլինճիլէր իւզրինէ ճիճեամ իտուպ վուրմազա վէ տէօրմէճէ պաչարարգլարընատա, կիւճպէլա կէլին իլէ գատրնրար գաչարրրարագ, անճագ մուհաֆազատ նէֆս իչիւն էրմէնիլէր թարաֆընան թաշ իլէ մուգապէլէյէ պաչանընրը վէ պու սրբատա պիր գաղան իլէ թարաֆէյտէն պիր գաչ քիչիլեր մէճրուհ գալարրար։ Իչթէ պու սրբատա խտարէի վիլայէթ ազասընտան իդղէթլու Գրիգոր էֆէնտի Շահանեան, խանէլերի պարգէնընտան պու հալի կէօրէրէք, եագընտա պուլունան գարաղօլխանէյէ խապէր կէօնտէրէրէք, պու վէճէյլէ եէթիշմէյէրի իլէ արպէտատ տէֆ օլուբ։ Գու վուգուաթ խապէրի հիւքիմէթ գօնտարընա վաղը օլատուգտա հէման վաղի բարչա հազրէթլէրի՝ մէրքէզ մութասարրըֆը վէ արայ պէյի վէ պիր թագըմ ատաքիրի նիզամիյէ պէրատէր օլատուղը հալտէ մահալը միւնագաշատա մուվասէլէթ պույուրարագ մուհամիլէյհ Գրիգոր էֆ. խանէսինտէ՝ իչտէն մաքիմամիզ օլանարը պիրճէրկ իսթինթագ իթմիշլեր։ Իչտէ պու վուգուաթտա տախի էրմէնիլէր իւզրինէ վուգու պուլան պիղարը հազգ հիւքմ մէյտանա տըր։ Էլէէմ 3—10 իրանը վէ 2 էրմէնի մէվգուֆ օլուպ խթինթագլարընա տէվամ օլունմագտա տըր։ Պու վուգուաթտա տախի անարդան բաթըրըը՝ օլարագ չայի օլուպ, հաթթա էրզրում Իսմիրընընը պու իչտէ մէտխալլէրի օլատուղու չիպհէ օլունմուշ տըր։ Զիրա իշպու տիւրիւն կէլինի պիր Բում դէրը օլուպ, պիր էրմէնի իլէ պասակ օլաճաղընտան, պիր գաչ կիւն իքի միլէթի մէրհասալարգ լարը միյանէսինտէ պագը կէսնա միւպայէնէթը էֆքեար մէճմուա օլուպ, Նէհայէթի գէրդն էրմէնի պասակը օլաճաղընա իրարը իւզրինէ Գեր-Օրմանեան թարաֆընան բուխասթը բէմիյէ վէրիլմիշ իսի։ Հալ պու, քի իսիրէն թահդիգատան Բումիրընն մէտխալլէրի օլմասընը անլայըմշ տըր։ Ինչպէս Վալիմիզ տէվլէթլու բաչա հազրէթլէրինին մուսէլլամ օլան ատալէթի վէ մէրհամէթլէրի սայէսինտէ պու իքի գուգուաթ իչին հապս խիրէն պիկիանահլարընն սէպիլի թախլիյէ։ լընընը։

ՀԵՐՄԷՍ

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 21 Մարտ.

Ինկիլ էսհամը Ինկ. Լիր.	102- 3/16
Օսմ. էսհամը աչքլուը	12- 1/32
» » գաբանը	12-
Խթիգրաչ 65	14- 5/8
» 69	13- 1/8
» 71	76- 1/2
» 72	23- 3/4
» 73	11- 7/8
Օսմանլը Պանգասը	20- 1/4
Ռուսիա խթիգրաչը	87-
Մըսրը տուչ. մութա հըլտէ	75-
» խթիկպաչը	97-
Յարիա Սանիէ (Մըսրը)	75-
Իսչիլտ խթիգրաչը (Մըսրը)	96-
Մաճարիսթ. էսհամը 1877	101- 5/8
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	-

Բարիզ 21 Մարտ.

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	80-92 1/2
» » % 5	114-65
Օսմ. էսհամը աչքլուը	12-20
» » գաբանը	12-25
Խթիգրաչ 65 Ֆր.	72-
» 69	64-
» 73	59-
Ռումէլի չըմէնտիֆէրի	58-
Օսմ. Պանգասը	763-75
Գրէտի Լիոնէ	567-50
Գրէտի Ֆոնսիէ	1361-25
Լիոն ագսիոնը	1560-
Սուէիշ ագսիոնը	2520-
Ռուսիա 5 % 1877	91- 1/4
Իթալիա էսհամը	90-25
Մըսր Ֆոնտ. մութահրտէ	330-
Մաճարիսթան էսհամը	102- 3/4
Եունան 6 % 1879	420-
Գամպիո 3 այ վատէ	25-23

Վիէննա 21 Մարտ.

Լօնտրա իւզերինէ գամպիո	119-70
Ռումէլի չըմէնտիֆէրի	26-50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ուս. տիւն ագչ. գաբ.	13-18
Պու սապահ աչքլուը	13-20
Մըսրը մութահրտէ. գաբ.	33-35
Պու սապահ աչքլուը	34-
Խթիգր. 65 (մութօն)	77-
» 65	75-
» 69 (բինաբ	66-
» 72 (Պոն տիւ Թրէ.)	25-
» 73	60-50
Ռումէլի չըմէնտիֆէրի	57-25
Ագչէ Ֆայիզի	9-
Բէյօր Ղրչ.	-
Հէվալէսիզ »	20-

ՊԱՆԳԱ ՈԳՍԻՕՆԱԼԸՐ

Գրէտի ժէնէրալ	7-
Սթամսլօլ պանգասը	8-10
Սօսիէթէ ժէնէրալ	5-06
Թրամվայ	3-25

ԱԳԶԷԼԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 դրչ.տան	Ղչ. Բր.
Պէյայ մէճիտիյէ ֆարգը	108-12
Մէթալիք »	162-20
Պէչիք »	104-
Ալթըրգ »	104-
Պագըր »	680-
Գայմէ	970-
Ինկիլիզ լիրասը	109-32
Ֆրանսզը ալթունը	87-25
Բօլ	90-
Գրէմից ալթունը	51-20
Գարպոն գայմէսի	09- 7

ՏԷՐՍԱԱՏԷԹ ԹՐԱՄՎԱՅԻ ԵՒ ԲԻՐԷԼԻԹԻ

ԻԼԱՆ

Սէնէի հայրէ մարտ 10/22տէն լեթիպարէն 6ընեը Տարիէի պէլէտկյէ մէյտանընտան Շիշլիյէ գատար կիտէճէք Եօլճուլարտան ալընաճագ իւճրէթի թարիֆաը պէրվէճէը աթի օլաճաղը բաղպէթլու էհալիյէ իլան օլունուր.

Բաբ

Ալթընճը տարիէի պէլէտկյէ մէյտանընտան Շիշլիյէ գատար	80
Ալթընճը տարիէի պէլէտկյէ մէյտանընտան Թագսիմէվի պէլէտկյէ պաղչէսինէ գատար	40
Ալթընճը տարիէի պէլէտկյէ մէյտանընտան Պէյօղլունտա Աղա-ճամիսինէ գատար	30
Գալաթա Սէրայընտան Շիշլիյէ գատար	60
Գալաթա Սէրայընտան Թագսիմէէի պէլէտկյէ պաղչէսինէ գատար	30
Թագսիմ պէլէտկյէ պաղչէսինտէն Շիշլիյէ գատար	40
Զալուչլըզ մէնէտտինէ գատար ասքէրի իւնիֆորմա կիյէնլերտէն	20

Պիրինճի սընըֆ վակօնլարտա սիսլիւ մէվգիլէր իչիւն պալատէ զիքր օլունան իւճրէթտէն 20 բարա զիյատէ ալընաճագ տըր. Վէ պու վակօնլարտա ասքէրտէն օլանլար տախի էֆրատը նաս կիսպի մէվգի իւճրէթինի թէմամլյա թէէտկյէ իտէճէքլէր տիր։

Մէ-էրէ Ո-մոդ
Ա. Թիրիվէ

Տէրսաատէթ 20 մարտ 1883
2—2

ԻԼԱՆԱԹ

Եվգաֆը Հիմայուն մէճլիսը իտարէսինտէն կէլէն իլան.

99 սէնէի մալիյէսի մարթը իպթիտաաընտան շուպաթը զայէթինէ տէկին պիր սէնէի քեամիլէ զարֆընտա խասթախանէ իչիւն լիմզումի օլան իքի նէվ նանը ազիզին էսմանը պէհէր 15 կիւնտէ պիր մագպուզ սէնէտինին վիբուտի իլէ սուրէթինին թանզիմինտէ պէյազ մէճիտիյէ 20 դրչ. հիսապը իլէ իմա գըլընմագ շարթը վէ չէրահիթը մալիւմէի սարիէ իլէ, նանը ազիզին պէհէր գեչէսի՝ 45, վէ ֆրանճէյանրն 73 բարատա թաիպի էօհտէսինտէ թէգարրուր իյէտիկինէն, մահը հայը Ռումինին 10ընճը բէնճէնսիկ կիւնի սաաթ 10ա գատար եիւզտէ 3 թէնզիլի իլէ թաիպ օլանլարրն Լվգաֆը Հիմայուն մէճլիսը իտարէսինէ կէլմէլէրի վէ անանէն ոնրա թէնզիլ գապուլ օլունմայաճաղը իլան օլընը։

7 մարտ 1883
2—2

Թիճարէթ վէ Զըրաաթ Նէզարէթինտէն կէլէն իլան.

Տէրսաատէթ Զըրաաթ Օտասը Թիւրքճէ վէ Ֆրանսըզճա քիթապէթի խըզմէթինի իյիֆայէ միւգթէտիր շէհրի պին դրչ. մաաշա պիր քեամիլին պիլ իմիհան թայինի մուգաբրէր օլտըղընա մէպնի, պունա թաիպ օլան ղէվաթըն իչպու մարթը Ռումինին օն տէօրտունճու բաղար իրթէսի կիւնիւ սաաթ եէտի բատտէլէրինտէ թիճարէթի վէ Զրաաթ նէզարէթը ճէլիլէսի տարիէսինտէ Զըրաաթ միտիրիյէթը ումումիէսինէ միւրաճաաթ իյէմէլէրի իսթար օլունուր։ 3—1

Տէրսաատէթ Պիտայէթ մահքէմէսինտէն կէլէն իլան.

Քէօմիւրճիւ Խալիլ էֆէնտինին Տէրսաատէթ պիտայէթ մահքէմէսի իլքինճի հուգուգ տարիբսինտէն իթա գըլընան պիր գըթա իլամ մուճիպինճէ մէրհում Մէհմէտ Էմին Մուխլիս բաշանդն մախտումը միւթէվէֆֆա Հասիպ էֆէնտինին քէրիմէսի Ալթէյէ հանդմէն վասի վէքիլի Սիւլէյման էֆէնտիյէ տէրնի պուլունան 1267 մէճիտիյէ 70 բարանդն մա կիւզէլթէ վէ մէսարիֆը սարիէ թէավիյէսի զըմբընտա մէտաեունը մերգումէն Գում գարու խարիճինտէ Քիւրքճի պաշը Սիւլէյման աղա մահալլէսինտէ վէ Գում գարու. ճատտէսինտէ քեանին պիր թարաֆը Հաճի Եայինին միւթէսարրըֆի օլտուղը արասը, տիկեր թարաֆը Քիւրքճի պաշը ճամիի չէրիֆի չաահիրման մահալլի իլէ Խրիսթօ վէ Եուման վէ տիկեր հիսէտարրարդն միւթէաարրըֆի օլտուգլարը Եաղմանէ արասը, վէ արդաար Քիւրքճի մէնգիլի վէ էօնիւ Գում գարու ճատտէսի իլէ մահաուտ թախմինէն 129 զրա մըգտարը արսա իւգէրինէ մէպնի ֆէվգինտէ 27 նօմէրօ իլէ մուրագդամ 3 պապ օտա վէ պիր ապտէսթխանէյի միւհթէվի վէ 29 նօմէրօ իլէ մուրագդամ պիր պապ քեարկիր քէօմիւրճի մաղազասընտա միւսթեգարը կէտիք թաալիր օլութեգարը կէտիք թաալիր օլուսուր պաթը լազըմէնին թէմամը՝ թարիսը իլանտէն իթիպարէն նիհայէթ 15 կիւն սոնրա պիրմիւզայէտ ֆիրուխթընա թէչէպաիս օլունճաաղը Տէրսաատէթ պիտայէթ մահքէմէսի իլամաթը հուգուգիյէ իճրա տարէսինտէն իլան օլունուր։

9 մարթ 99

ՖՈՒԳԱՐՈ ՀԷՔԻՄԻ

Պունտան ագտէմ կազէթամըզն թէֆրիգա գըսմընտա նէյր օլունան Ֆուգարա Հէքիմի նամ հիքեայէ այրճա տախի թապ իտիլիպ քիթապ չէքիրնտէ չըգաբըլարագ, Պաղչէ Գարուսընտա սուճը Պոզոս ադանդն տիւքքեանընտա վէ տիկեր պէյճիմէ քիթապճը տիւքքեանլարընտա վէ կազէթա միւվեզզիյէրինտէ վէ Պէյօղլու թիթիունճիւ տիւքքեանլարընտա պէհէրի 20 դրուշ ֆիյաթա ֆիւրուխթ օլունմագտա տըր։

Ամճաղ պիզ պու քիթապը սաթըճընդն պիրինէ թէքմիլ սաթմիշ օլուպ, պունտան հիչ պիր հագգը ֆիւրուխթըմըզ գալմամըշ օլուպ, պունտան։

Էկէր թաչրատա ապօնէէրիմիզտէն պիրի վէ եա սարիր պիր քիմէնտէ Ֆուգարա Հէքիմինտէն պիր նիւսխէ իստինմէք պիրդէ միւրաճաաթ իտեր իսէ, իչպու թաալիպի իլէ պէրապեր պէտէլինի տէ բէչինէն եա բօսթա բուլը վէ եա սարիր պիր միւնասիպ վասէթա իլէ իրսալ իթմէսի ըզրմ կէլէճէկինի պու միւնասէպէթլէ իթիմար վէ իլան իտէրիզ։ 3—3

ԳԱՆԹԻԻԲ ՊԻՐԱՏԷՐԼԷՐԻՆ ԹԷՐԹԻՊ ԻԹՏԻՒԼԷՐԻ ԷԼԻԲՍԻՐ ՖԷՐՐՕ-ՄԱՆԿԱՆԻԴՕ ԲԻՆԲԻՆԱ.

Գրնագընանդն բէք ալա վէ մագպալ պիր մուալիճէ օլաբդր ամբողպարի հազիգա թարաֆընտան թատիգ օլունմուշ օլմազլա, ամվիր իլէ գընագընտան մախսուսի ալարագ թէկրիպ խալէն մանկանէղ թէրթիպի ումում քիմեակիրլէրին մաղհարը թագիր ութաագիպի օլմուշ ալը։

Ամբողդան բէ՝ ֆիզելէրին պիղմամ Էլիբսիր հագգընտա պէյան խիտիքէրի էֆքեարը միւթալաա խաէճէլէրի կիպի, «Էլիքսիր Ֆէրրօ-Մանկանիզի» Տէքէոթ (կիւճ իլէ հագմ) Գէրէղ Ամէօրէ Էմէրօ-Ժէ (գանն սիրամէ) Լեֆէրրէ, Ֆիէէլ Թէֆէրա խասթալզալարընա դիհայէթ սէրէճէ. եարբ օլարդը վէ պու խասթալարա չիֆա վէրմիքէճէն մատտա գավվէթ տախի վէրմիկնի բէք մահիր պիր քիմեակիր դավիէն պէյան էթ-վի տիր։

Տէրօզիթօրը Ինկիլիզ խասթախանէսի տիր։

ՃՕՂՐԱՖԻԱՅԻ ԹԱՂԻՍ

Պու տէֆա, Պայպըլ Հաուզ միսիօնարլարը ճէնապլէրի թարաֆընտան զայէթ միւքէմմէլ սուրէթամ թէրթիպ վէ նէյշ իտիլմիշ օլան ՃՕՂՐԱՖԻԱՅԻ ԹԱՂԻՍ նամ քիթապ, միլլէթիմիզտէ պու եօլտա զայէթ միֆիտ քիթապլար հազգընտա տերքեար պուլունան պէտիլ պիր գուսուրուսմուզան եէրինի տօղսուրմուշ տուր։

Էրմենիճէ հրուֆաթ վէ թիւրքճէ իպարէ իլէ թէրթիպ իտիլմիշ օլան մէգքիր քիթապ, էնալա պէյալը թաալիի խարիճալար, վէ պիր թագըմ տախի կէնճէրին նազար ու տիգգաթընը ճէլպ վէ գիհն ու ֆիբրլերինի թագվիյէ վէ թէվսի խէն կիւզել ըսիմէր իլէ միւզյեէն պուլունուպ, միւքէմմէլ սուրէթտէ տախի ճիրուլենմիշ օլուպ, պէհէրի 25էր ղրշ. ֆիյաթա ֆիւրուխթ օլունմագտա տըր։ 2—2

ԲԱՈՒԷԼԼԻՆ ԱՆԻՍՕՆ ԲԻԼԷՍԷՆԻ

Նեզլէ, կէօյիւս էնմէսի, էօքսիրիւք, ուրգէնէֆ, պօղազ ագրըրը վէ պու կիպի սարը խասթալարա քեամիլէն չիդա վէրիր։ Վ. Լինձէլ Նամ Ինկիլիզ Գաբտանը՝ չէտիտ պիր էօքսիրիւ տէն Թուֆուլարդա, պուէր խասթամ իթմիշ վէ պիրինճի չիշէ բիրի բաք օլմուշ տըր։

Հէր չիշէնին պօղազընտա Թօմաս Բաուէլ Պէֆէֆաչրաա Բօա Լէնտը իպարէսի՝ ալյահ զէմ՝ իւզերինտէ պէյալ եաղրլարա մուհարիբ պուլունանաղ։ պու մարդարը թարմայան չիշէ սախթէ սիր։ Հէր պիր էթիքէթի իւզերինտէ ֆաքսիմաղընդն Լէյն, Ֆէլլ է Սոռլի մարգաաը պուլունանաղ տըր։

Գանծիրք պիրաակլար էնզախանէսինտէ, Գալաթատա Եիւքսէք գալտրրմտա Է. Գարուանանդն Նօ. 95 էնզա տէբօղիթ օտընտա վէ սահիր պիճիւղէ միաէպէր էնզանդրարտա թօքտան վէ ըրաքէնտէ սաթըլըր։



ՍԸՀՂԷԹ ԳՈՒՎՎԷԹ ՖՆՅՕՑՆ ԴԻ

Տօգթօր Ռ. Տ. Լալօր 1862տէ իյճատ իտուպ պու իսմի վէրմիշ տիր։

Պու իլաճ՝ մէմալիքը Օսմանիյէ վէ Հինտիսթան վէ Զ.Ն վէ միւթէվիզեանտա սաքին զավվաթ գայէթ միֆիտ վէ կէրէք գարա նիյէրէ թէկսիր իլէ յիճի վէ կէրէք պէյ ճէմէտ ալաթը հայատիյէյի թագվիյ վէ թահքիմ իտիճի խարի իլ-սակ պիր մուտիճէ տիր։

ՏՕԳԹ. ԼԱՐՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ խարիս ֆոսֆոթ ատանեար լիմզ օլուպ, բոյիհնար լաթ, ֆարիր։ Պու լլաճ գայէթ սաֆի պիր մայ (հնդանկ) օլուպ, էէ պարթի ալգալյա թապիր ալունան էնճա իլէ մանանթ վէ խարիգիլատ գավվիի ղիֆանկի հարդ գէմանդրմէ գիմնակիլիկինին տիր էակը Դէֆիսի տիր։ Պաէուն թէրգիմանակ հէդ պիր էնճաի մուգիրբէ օլուպ թէկսիրի տախի զարարրդ ալմապա, էն պէտիր էկ էրիկեր՝ պու մուտիճինին, միւճուարը պու լիէի հայաթիսեկսիսի թէկճոտ խէտէկ պիր մանիք օլատրը, վէ պու խուտատա հէդ մանէնամ պուլունմապդրը թատաիպ իթմիլիր տիր։ Քէգա պու իլաճ գան վէ պէյնին վէ ալընդրարրն էնճաի միսթէքթիպէնի գավվիթէշտիրպ միճուտա ֆէվգէլատ մէթանէթ վէրիր, գանը ատա զապդ լթատիրէգ, վէ ըէք գիյատ չարբէրարագ պէտէն վէ եախուտ գիհն եօրուլուր խէ պու եօրկունլու գուն տախի էօնիւնիւ ալը, վէ պէյնին վէ ատապան (Ջիգգ) գավվիի էլատթիկբէէտինի մուհաֆազա խէրէք իտուռա ֆէբրայիրդ, սատաթ, ալ վէնէ վէ գայրէթ վէրիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱՐՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻՆ ալընրրարրն վէ գանդն պօղուզալրգալարդը սէրիան վէ սուրէթը տայիմէտ ալի թ թէթիկի իչիւն, չէմտիքի պիճիմէլ իլանարա ֆայդա տիր։ Պու լլաճ՝ ալընրրարդա գանդն պօղուզալրգալարդը, էն զիյատ ալընրրը գալքիդրգանը վէ գիհն վէ վիբճուտնա գանքը վէ թատիպ վէ մէչզուլատէթ քէպէթիկլէ հարդ օյան իպթիսարարդրդը, վէ պաշ վէ գուլագ ալրրարրը, վէ իլիմահարդրդը, միյատ հայիմխիպիկլերի, վէ գարա ճիկեր հաճալզալարրը, եէլէ, ալընրրպարտաքի ալրրդը, մէրգալ, հէր տէրեճէտ սընրը գավվէթիկլերի, գավվէթ հուճրգէ գալաթրը, վէ գիհն եուճգալրդընը, քէսթիրմիկլի, սրրթ քէմիքատ քի ալրրդը, լումպակօ եանի կէսպէք սանդրարը, սիյաթիգ եանի գալաճ ալընրրընտա եէրլի պիր ալրրդը, պէլ վէ մէսանէ խասթալզալրը, սիրտ գարու վէ զարիհիմ վէ գալրիհիմ, նէպալգիլի սրրմա, սրսգմէգ, թրգէֆէլ, գէրմ վէ կէպրու լալիկլերի, ալրրաճա վէ ալրի խասթալզալրդրը, ազալէթ գ լրմիլրդրը, վագթսրդ քէօրմիլի, էլէմսալ ինսան վիճուտնտա հէր հանկի ազանդն գավվէվի հաճալիսինին նոգսանընտան նէլէթ իտէն պիլճիմէվ իլէթ վէ հասթալզալրդը ալֆ ու իպդէ իտեր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻՆԻՆ թէլէսիրի իբի նէվ օլուպ, հէմ ալընրդ գավվէթիկ արրրդը, վէ հէմ ալ գանդն վէ ալընրրդն գավվէթիկ թէկճոտ խէրը Պինոպէրին պու մուտիճէ՝ գալրգի վիճուտաղարա գավվէթ վէրիր, վէ հասթալզալ էալէ պիր հալէ կէթիրիր քի, դանն իտէրսին հէդ գաբուլվագ չէքմէմիշ տիր։

ՎԷԼՎԷԼԱ ԴԷ Լ-Ի-Ռ

Պու կիւնքի կիւնտէ պէյն վէ գարամէյէր խասթալրդրընտան վէ միսալ ֆէսասրընտան պիրիլրճէ ինսան էպալի քանէ օլուպ, պու հասթալրդալար հայ տիր ինանդ ն քէօքենիս գարտաալրդար։ Մի գրիր հասթալրդրդ՝ բէք չոգ տիրանդ էկ վավթ իտրիրնտէ ֆէնա թէկսիր իտուպ, գիրա անդը իչիւն հասթ սէվինճի վէ ֆայտալի ալանագ եէրտէ պիր հիբ օլուր։ Իրթէ պու կիպի հասթալրդալար չէքէն բէք չոգ զավթ չանանէթ իտրլրի քի, ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ հէր նէ սուրէթտէ օլսա իսէ պուռան գանհարտա կէվրիշ ալան միյատ ֆէսասրընտ վէ գարամէյէք հասթալրդրընա գարշը պու կիւնէ գատար պուլունմուշ օլան սիկկէ հէր նէվի իլասթան իտսթիւն տիր։ Իրթամ ալշար վէ միյատէյի տրգալիպրեր, թէկսիրի տէ բէք չոգուգ վէ մուհագգագ սուրէթտէ կէսրիսելիսը, էպալէ քի, էսմիր սէնամէք տէրէճէսինէ կէլրիկինտէ վէ գիհն տախի վիճուտը ֆէնարդը թէկսիրինտէն սոյքի ահմագլուգ հէլինէ տիչարիսինտա, պու գավվէթի իլասթան պիր գաշ տէֆա ալընճա, հասթանդն մէյտսիսյէրի տէֆ օլուր, վէ կէրէք վիճուտը վէ կէրէք գիհնի քէսպը գավվէթ ի։ Ր։

ԵՒՐՄԻ ՍԷՆԷԼԻԷ ԹԷՃՐԻՒՊԷԼԷՐ տէսրիրիմիզի խասթ խուպ, հէր միլլէթին միլէթէպէր փամրէսարը վէ զէվրանը մուրթէլիէնէ իչպու մուհասէնանի կէսրիմ, պուռնա տէրպէսթի չամանէթ իսէրիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ չիկի 4 վէ 6 վէ 11 շիլինկ սաաթրը։ Տիւքանդն հէր թարաֆընտա, էզմէրրարտա, վէ թիճարանտա իչպու իլաճ պուլունար։ 1862ճէն պէյտա իլտէն քէսրէթէ մէպնի պաղը քիմէնէլէր թագլիանի եարմէրլար տիր։ Անդն իչիւն ալիսիսէ մուհարրէր մէվճուտ տրգգամ լաղըմ տիր։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄՄ. պէհէր շիշէնին իւզերինտէ Ինկիլիզ հիբքիմէթիֆ պիր պանդրը եարբէրարդրմէշ օլուպ, իւզերինտէ տէ կարմիքլու գրտիցա հազրէթլերինին մէթէկպիր զամանլարի էմրի իլէ «ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻ, «Լընտն, Ինկլանտ» քէլիմէլերի Ինկլիկճէ զարագ եազըլըրը տիր։ Էկէր պու եազը օրմագտա գարպ տիր։

Եէնիքլէր՝ ՖՕՍՖՕՏԻՆԻՆ կիւնտէ 3 չարգա գաչրդըյտա թատմտան եարըմ սաաթ էվվէլ եարտա պիր սաաթ սոնդրա ալմալը տրրդր։ 3 եաչընտա վէ օնտան եօգարը օյան չօճուգլարը թատմ իւզերինէն քիչիք պիր գաչրգա ալմալը տրրդր։ Զաաթի գէյատէ գալուպ, գավվէթի հոգվէյէ բարխէտտար ալմաղ իսէ, Քէպրէ վէ Մատրաս կիպի մահալլերին էէֆիս շարաբտանան պիր գաատէ գալընրդր։ Պու լլաճդն չիշէսինի տոպդրը էյիճէ գարայարագ, հավալը վէ կիւնէշ կէօրմէյէն պիր մահալէ գալմաղը տրր։

ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ
Թարաֆընտան իմալ օլունմուշ տրր։
Պէյ Հավզասա 32 Նօ. Կէյֆիարտ Սթրիթտէ,
ԼԸՆՏՆ Ն. ՈՒ. ԻՆԿԼԸՆԴ

Ֆօսֆոսիին տահիպի վէ մուէիբի։

Պէյօղլու Գալաթա վէ Սթամբուլըն պիճիմէվէ պաչլըճա էզմախանէ վէ ապէյտ սիգգեանարընտան պուլունուր։

Թարտան վէ ըրաքէնտէ միւպաչէթ իչիւն Գալաթատա Վալիօտա գուրպինաս Եիւքսէք Գալաբրրմտա Ն. 95-97տէ Ռ մուսի Ինկիլիզ մուգազասընտա մէմուրը մախսուսը Լոնտոնտ Գարուանդայա միւրաճաաթ իթմէկի տիր։



ՄԱՐՏԻՆ ՎԷ ՅՈՎՀԱՆՆԷՍ
ՄՈՒՐԱՏԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ
ԳՈՒՄԱՔԱՆԻԱՍԸ

Պու քէրրէ Եվրօպատա Ռէնանիա (Rhenania) նամը իլէ մէշհուր օյան Ֆապրիգատան, գուլանրըմասը հէր ճիհէթէ գօլայ, սատէ, վէ հէր նէվ տիքիշ իւլերինէ էվվերիսի, պօղուրմասը՝ չիմտիյէ գատար մէշհուտ օյան էմմալլերինէ նիսպէթլի ըէք նասիր, նիչէ սէնէլլերտէն պէրու իսիլէն թէճրիպէլէր իլէ միճէրրեպ, վեհասրլ սայիր էն ալա ճինալլերինէ Ֆայիզ վէ հէր վէճհ իլէ մազպութ պուլունան վէ ըէսի պալեատէ կէսսթէրիլէն տիքիշ մաքինասընը ճէլզ իթմիշ օլուսուգլարընտան, պէհէրի 2 1/2, 2 3/4 վէ 3 Օսմանլը լիրասընա սաթըլմագտա, վէ չօղճա միւպայատ իտէճէք օյան թիճճարան իչիւն այրճա սգոնթօ խալլէքտէ, վէ կէօսթէրիլէն Ֆարգը Ֆիյաթ իսէ, մաքինալարճա օլմայըպ, իւզերլերինտէքի Ֆայդա վէ էքսիք թէգինանթատան իպարէթ պուլունուրը, ումումի էհտիյէ իլան վէ թավսիյէ իլէ, իքթիրայա բաղպէթ պուլունանլարրն հէր հալտէ խօշնուտ վէ մէմնուն գալճագլարը խատաթէն պէեան գլրնը։

Պուրճա մէրքէզ, Գալաթատա Բէրչէմպէ բազարընտա Եօրկանճրար ճատտէսինտէ վագը Մ. Ց. Մուրատեան պիրատէրլէրին Ն. 70 մաղազասը վէ Սթամպուլտա Ֆինճանճըլար Եօղուշընտա Եուսուֆեան խանը գարշըսընտա քեանի 22 Նուամբրյու չիսպէլէրի օլուպ, ումումի Թիւրքիա իչիւն մէկքիր Ֆապրիգանդն վէքիլի, մուամիլէյհիմա պիրատէրլէր տիր։

ՆԻՈՊԻԸՆ ԼԻԳՈՒՈՏ ՈՒՕԹԸՐԲՐՈՒԹ ՊԼԷԹԻՆԿ

(Սալու վէ իլէ կէչմէզ գուանատրա պէյատ)
Իչպու պէյա՝ Ֆըրչա գալանմագդրգն պիր սիւնկէր վասէթասրդրա գուանատրայա սիրիլէրէք գուանատրայը բէք կիզլէ բարդասրը, վէ հավա հէրնէ սէ պա պու բարտագրգ պիր հաֆթա սիւրէր։ Պու պէյա՝ չիգմէ, բոթին, հարա գալաչրը վէ սիկկէր հէր նէվի մէչին վէ վիճուտատան մամալ էշնա իչին էն թէմիզի, էն ալասը վէ էն ուճուզը տրր։

ՆԻՈՊԻԸՆ ՕՃԼ ԲԱՍԹ ՊԼԷԹԻՆԿ (Խաղը պէյա)

Պու պէյա թէնէքէ գութու իլէ սամրըմագտա օլուպ, ատի գանատրա պէյայարընտան բէք իւսթիւն տիր։ գուանատրայը ատհա դիյատ բարլասրը, վէ ազ ֆիրչա սիւրիլիր։ Մէգքիր պէյա գութուտա տամմա սալու հալտէ տիր։

Մէգքիր խալիս ՆՈՒՊԻԱ ՊՕՑԱՆԴՆ ԹԻԻՐՔԻՍ ԲՈՒՄԱՆԻԱ վէ ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ իչիւն Թարտան ֆիրուխթընա ատէնթէ վէ վէքիլ

ԷՏՄԸՆՏ ԳԱՐՈՒԱՆԱ

Գալաթատա Եիւքսէք Գալաբրրմտա Թէրգի ոգագրնտա Վալիօտա մէր քէգի իթթիսալինտէ 95 վէ 97 Նուամբրյը Ինկիլիզ Մաղազասը։